

Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

4293

U - myth



1925

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

(26)

ՆՈՐ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

ԿԱԶՄԵՑ

Վ. ՈՒԼՆԵՑ

Ա. ՏԱՐԻ

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. Մ. ԱՔԲԵԱՆ

1925

91(075)

ԴԿ-29

ԳԻՆ ՅՈ ՂՐՈՒՇ

Թ1(075)

№ 29

Դաստիարակություն

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ

ՆՈՐ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Ա. ՏԱՐԻ

ԿՈԶՄԵՑ

Վ. ՈՒԼՆԵՑ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒԹՅՈՒՆ 1924/5 ՊԱՏՐՈՒՍԱԴ

ԿՐԹ-ԱԿԱՆ ՆՈՐ ԽՐԱԳՐԻՆ ՀԱ.ՄԱ.ԶԱ.ՑՆ



Դ. 09

Կ. ՊՈՂԻՄ

ՏՐԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՀՄ. ՍՔՐԵԱՆ

1925

ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔ

ԳՐԻՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՌԹԻԿ

Աշխարհագրութեան դասը, մինչեւ քանի մը տարի առաջ, ամէնէն արհամարժուած դասերէն էր: Դպրոցի վարիչները այսպէս նկատելու իրաւոնք ալ ունէին, որովհետեւ աշխարհագրութեան դաս ըսկով կը հասկցուեր կարգ մը լեռներու, գետերու, ծովերու, լիճներու, քաղաքներու եւ երկիրներու անուններ զոց ընել տալ:

Դեռ կան ուսուցիչներ, որոնք մինչեւ հիմա աշխարհագրութեան դասը կ'ըմբռնեն այդ ժեւով եւ այդպէս ալ կը դասաւանդին:

Այդ տեսակ դաս մը հետաքրքրութիւն չարթնցներ մանուկին մէջ եւ աշխարհագրութիւնը կ'ըլլայ մեռեալ զիտութիւն:

Վերջին տասնըհինգ տարուան ընթացքին, այս դասի մասին ըմբռնումերը փոխուած են, չիմա զիտութեան կեղորնը ՄԱՐԻՆ է: Աշխարհագրութիւն արվողը ոչ թէ զոց պիտի ընէ կարգ մը անուններ, այս պիտի սորմի թէ Ա. Բնութիւնը ինչ ազգեցութիւն կը զործէ մարդուն վրայ: Բ. Մարդը ինչպէս կ'ազդէ բնութեան վրայ: Գ. Մարդիկ ինչպէս կ'ազդէն իրարու վրայ: Եթի, այսպէս ամէն ինչ կը դառնայ մարդուն ու կեանքին շուրջ, այն ատեն զիտութիւնը կ'ըլլայ կենդանի եւ մանուկներու համար հետաքրքրական:

Դասագրքիս չորս հատորներուն մէջ փորձ մը ըրած ենք աշխարհագրութեան զիտութիւն ըղնել վերը յիշուած նոր սկզբունքներուն վրայ:

Առաջին հատորին մէջ տղուն ծանօթացուցած ենք իր բնական միջավայրին կարգ մը երեւոյթները, օրինակի համար, մեռ, գետը եւն, բայց միշտ աշխատած ենք աշակերտին մտքին մէջ տպաւորել այդ բնական երեւոյթներուն կապը մարդկային կեանքին հիտ:

Երկրորդ հատորին մէջ ընդլայնուած են այդ ծանօթութիւնները, եւ համաւու տեղեկութիւններ տուած ենք ցամաքի հինգ մասերուն, Թուրքիոյ եւ Թուրքիան շրջապատող քանի մը երկիրներու մասին, բայց հոս ալ ուշադիր եղած ենք որ ուսանողը միշտ կապ մը նշամարէ մարդկային կեանքին եւ զայն շրջապատող բնական միջավայրին միշեւ:

Երրորդ հատորը ամբողջովին նուիրուած է եւրոպայի, Ո՛ եւ է երկրի մասին խօսած ժամանակ, առած ենք այդ երկրին զիխաւոր յատկանիշներէն մէկը եւ յառաջնալով անկէ, աշխատած ենք պարզել երկրին միւս երեւոյթները, միշտ պահենով մարդկային աշխատանքի եւ բնական միջավայրի միշեւ զոնուած կապը:

Ճիշդ նոյն սկզբունքներով պատրաստուած է չորրորդ հատորը, որ նուիրուած է Ասիոյ, Աֆրիկէի, Աւստրալիոյ եւ Ամերիկաներու:

Շատ քիչ անուններ յիշուած են այս հատորներուն մէջ: Աշակերտին պարտադրած ենք սորվիլ միմիայն այն անունները, որոնք կարեւոր են ըմբռներու համար ո եւ է երկրի մէջ ապրող ժողովուրդին քաղաքական եւ տնտեսական կեանքը: Խոկ այդ անունները կապած ենք գաղափարի մը, որպէսզի դիւրին ըլլայ զանոնք միտք պահել: Օրինակի համար երկրի մը ճարտարարուեստի մասին խօսուած ժամանակ յիշած ենք ճարտարարուեստական քաղաքները, խոկ երբ խօսած ենք վաճառականութեան մասին, հոն յիշած ենք զիխաւորաքար նաւահանգիստները կամ զետերը:

Այս դասագրքերու պատրաստութեան ժամանակ առաջնորդ ունեցած եմ անզիական եւ ամերիկեան զանազան դասագրքեր, եւ Յ. Ա. Hammertօփ կողմէ այս տարի հրատարակուած «Աշխարհի երկիրները» անունով համայնագիտարանը:

Դործին մէջ թերութիւններ կան: Մանաւանդ տպագրական ներկայ պայմաններու մէջ անկարելի եղաւ խուսափիլ անոնցմէ: Բայց կը յուսամէ մը այս զիրքը իր նախորդներուն վրայ ունի փորբիկ յառաջդիմութիւններ, որոնք պիտի գնահատուին յարգելի ուսուցիչներէն:

1925 Սեպ. 21

Ա. Պոլիս

Վ. ԱՌԵՆԵՑ

16230-58

2



2004

33-րդ - 4. հ.

Ա. ՄԱՍ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ ՏՂՈՒՆ ԲՆԱԿԱՆ
ՄԻ ԶԱՎԱՅՐԻՆ ՎՐԱՅ

Ա. ԴԱՍ

ՀՈՂԸ ԻՆՉՔՆ ՇԻՆՈՒԱԾ Է

Այս տարի քիչ մը աւելի մեծցաք: Կարգերնիդ փոխեցիք:
Ուստի պէտք է որ աշխատիք նոր բաներ սորվիլ:

Շատ մը իրեր կան ձեր շուրջը: Ամէն օր կը տեսնէք
զանոնք, բայց չէք գիտեր թէ անոնք ի՞նչպէս եղած են:

Ո՞վ չէ տեսած հողը: Տղաք ամէն օր կը խաղան հողով,
բայց գիտէ՞ք թէ հողը ինչէ՞ն շինուած է:

Հողը միշտ հող չէ եղած: Ան ալ ձեր գրքին, ձեր գրիշին
նման շինուած է ուրիշ նիւթէ մը:

Կ'ուզէք սորվիլ թէ՝ ինչէ՞ն շինուած է հողը: Առէ՛ք կտոր
մը հող, ջուրով շաղեցէ՛ք եւ շինեցէք ցեխ: Ցեխին մէկ կտորը
դրէք ձեր ափին մէջ և միւս ձեռքի մատներով շփեցէք: Ձեր
ափը քիչ մը պիտի ցաւի: Այդ ցեխէն կտոր մը դրէ՛ք ապա-
կիին վրայ և մատով շփեցէք: Պիտի տեսնէք որ ապակիին վը-
րայ գիծեր շինուած են:

Կընա՞ք գնդասեղով գծել ապակիին վրայ:

—Ո՞չ, որովհետեւ ապակին աւելի կարծր է քան գնդա-
սեղը: Ուրեմն, կը տեսնուի որ ալդ շատ կակուղ կարծուած
հողին մէջ կան երկաթէն աւելի կարծր մասեր:

Հիմա առէք աւագի քանի մը հատիկներ և քննեցէք: Անոնք
քարի փոքրիկ կտորներ են: Անոնցմով գծեցէք ապակիին վը-
րայ: Տեսէ՛ք, ասոնք ալ, հոն գիծեր շինեցին, որովհետեւ ա-
նոնք ալ կարծր և սրածալր են: Ինչպէս աւազը, հողն ալ շին-
ուած է քարի կտորներէ: Բայց հողին կտորները աւազէն
աւելի փոքր են. Մենք չենք կընար տեսնել զանոնք:

Քարը ի՞նչպէս հող կ'ըլլալ, պիտի ըսէք անշուշտ: Տեսած
էք հին փայտի կտորներ:
Անոնց վրայ ծակեր կան և
շուտով կը կոտրին: Փած
փայտ կ'անուանենք զանոնք:
Այդ փայտերուն պէս ալ
քարերը կը հիննան և հող
կ'ըլլան:



ՊԱՏԿԵՐ

Քարերը քայլայուած եւ հող եղած են, բայց եթէ
հողը քիչ մը փորենք, տակը քար պիտի գտնենք:

կուքը պրտի բացատրեաւ :
Բոլոր ժայռերը իրենց վրայ ճեղքեր ունին : Այդ ճեղքերէն ոսանք այնքան մեծ են որ մեր աչքերովը կրնանք տեսնել գանոնք : Բայց կան ճեղքեր, որոնք աչքով չեն տեսնուիր : Երբ անձրեւ կուգայ, ջուրը կը սահի ալդ ճեղքերէն ներս ու կը մնայ հոն . Զմրան ցուրտերը կուգան և կը սառեցնեն զայն . Զմեռը տեսած էք, սափորին մէջի ջուրը երբ սառի, սափորը կը ճաթի : Ճիշդ միեւնոյն կերպով ժայռերու մէջ, երբ անձրեւի ջուրը կը սառի, ժայռը կը կոտրտի :

Երբեմն ալ բոլսերը կը կոտրտեն ժայռը: Ժայռի մը փոք-
րիկ ճեղքին մէջ հունտ մը կ'ինալ, հոն կը ծլի ու կը մեծ-
նայ: Ժամանակ մը վերջ, ժայռին ճեղքը նեղ կուզալ բոլսին
արմատին համար ու կը ճաթի: Հազարաւոր ու միլիոնաւոր
տարիներէ ի վեր ժայռերը ալսպէս կը ճաթին ու հոդ կ'րլան-

ԱՐՓՈՓՈՒՄ

- Հողերը տինուած են բարերէց:
 - Քարերն ու ժայռերն ալ, փայտերու պէս կը հինգան եւ կը բայխայուին:
 - Քարերը կը հինգան ու կը բայխայուին զուրքն եւ բոյսերու միջոցն:

፩፻፲፭

ԲՈՅԱՐԵՐ ԻՆՉՊՒՍ Կ'ԱՃԻՆ ՀՈԼԻՆ ՄԷԶ

Անցեալ դասին տեսաք թէ հողը ինչպէս շինուած է: Հողը շատ կարեւոր է մեզի համար: Բոլորը կ'աճին հողին մէջ: Մարդիկ և կենդանիներ կ'ուտեն բոլորը և սնունդ կ'առնեն: Առանց հողի ոչ մարդ և ոչ ալ կենդանի կրնալ ապրի:

Այս դասին պիտի սորվիք թէ բոլորը ինչպէս կ'աճին
հողին մէջ:

Իջէ՛ք պարտէզ և ձեր տնկած տունկերէն մէկը զգուշութեամբ հանեցէք գետնէն: Լաւ մը դիտեցէք: Ահա մազինման շատ մը թելեր: Անոնք բոլոսին արմատներն են:

ի՞նչ կ'ընեն արմատները հողին մէջ:

— Բոյսին համար սնունդ կը փնտռեն։
զէս որ մենք առանց սնունդի չենք
որ ապրիլ, նոյնպէս բոյսերը չեն
որ ապրիլ, եթէ սնունդ չառնեն։

Բոյսերը ամէնէն առաջ պէտք ունին
ջուրի: Այդ արմատները նախ ջուր կը ծծեն:

Դուք կրնա՞ք ապրիլ միայն ջուր խը-
մելով.

— Անշուշտ ոչ. պէտք ունիք նաև կերակուրի. Բոլսերն ալ ապրելու համար, ջուրէն զատ, պէտք ունին կերակուրի. Բայց բոյսը կ'ապրի հող ուտելով. Մենք եթէ հող ուտենք, կը հիւանդանանք ու կը մեռնինք:

Բոյսին շատ բարակ արմատները հո. ները հողին կը ծծեն ջուր
ηին մէջ կը փնտռեն իրենց սնունդին հա-
մար պէտք եղածը և կը ծծեն ջուրին հետ միասին: Այդ սը-
նունդէն բոլսը կը շինէ ցօղուն, տերեւ, ծաղիկ, պտուղ և
սերմեր: Երբ օր մը ալրէք բոլսին տերեւը կամ ցօղունը, բու-



ՊԱՏԿԵՐ 2

սասնունդը կը մնալ գետինը. Մոխիրը բոլորին սնունդն է, որ հողէն առած է:

Կան հողեր. որ բոլորին համար առատ սնունդ ունին. Այդ հողերը կը կոչուին բարեբեր հողեր Այն հողերը, որ շատ սր-նունդ չունին, կը կոչուին անբերրի հողեր:

Բարեբեր հողերը կրնան անբերրի ըլլալ. Որովհետեւ մեր ցանած բոլորը հողէն միշտ կ'առնեն անոր սնունդը: Եթէ բոլորը մնան հողին վրայ ու արին կամ փափին, իրենց մէջ գտնուած սնունդը կրկին հողին կ'երթալ. Բայց եթէ բոլոր հողէն զատուի և ուրիշ տեղ երթալ, այն ատեն հողին սնուն-դը կը պակսի: Ասիկա շատ անգամ կը պատահի:

Հողագործը կը հնձէ իր արտը. ցորենը, գարին կամ խոտը կը տանի շուկայ ու կը ծախէ: Եթէ այդ գիւղացին իր առած ցորենին փոխարէն հողին սնունդ չտայ, այն ատեն հողը կ'ըլլայ անբերրի: Որովհետեւ այդ ցորենը՝ ինք առած էր հողին մէջ գտնուած սնունդը: Ուստի, խելացի ագարա-կապանը, իր հունձքը քաղելէ վերչ, հողին կուտալ քիչ մը բուսասնունդը, որպէսզի յաջորդ տարին ալ կարենալ առատ բերք ստանալ.

Կենդանիներու և թոշուններու աղբը շատ օգտակար է բոյսերու: Շատ մը գիւղացիներ հողին աղբ կը խառնեն և կ'աւելցնեն անոր սնունդը: Ինչ որ դուրսէն կուտանք հողին, անոր բուսասնունդը աւելցնելու համար, կը կոչուի պարա-սցոցիչ նիւթ:

ԱՄՓՈՓՈՒՄ

1. Բոյսերը կ'անին հողին մէջ:
2. Բոյսերը հողին սնունդ կ'առնեն:
3. Բոյսերը իրենց արմատներով կ'առնեն իրենց պէտք եղած սնունդը:
4. Երբ ամեն տարի հողին մէջ բոյս տնկենք, հողին սնունդը կը հատնի եւ հո-ղը կ'ըլլայ անբերրի:
5. Հողը բարեբեր ընկելու համար աղբ կը խառնենք անոր:

Պ. ՊԱՍ

ՀՈՎԻՑՆԵՐԸ Ի՞ՆՉՊԵՍ ՕԳՏԱԿԱՐ Կ'ԸԼԼԱՆ ՄԵԶԻ

Տեսաք թէ՝ հողերը մեզի որքան օգտակար են: Բայց գիտէք որ հողերը ամէն տեղ մշակելի չեն: Առնենք, օրի-նակի համար, լերան մը գագաթը: Հոն շատ մը ժայռեր ու քարեր կան հողն ալ խո-րունկ չէ: Թէպէտ հոն ալ շատ մը տարիներէ ի վեր ժայռերը հող եղած են, բայց հովերը փչած և բարձր տե-ղերու հողերը լեցուցած են լեռներու մէջտեղը գտնուող ցած տեղերու մէջ, որոնք հովիտ կը կոչուին: Անձրե-ւի ջուրը, լեռներէն շատ արագ կը հոսի և հողը կը բե-րէ ու կը լեցնէ վարը՝ լերան ստորոտը: Ասոր համար լե-րան վրայ հողը միշտ քիչ է: Գիւղացին չի կրնար հերկել և մշակել լերան կատարնե-րը: Բայց հողը միշտ խորունկ է լեռներու ստորոտը՝ հո-վիտներու մէջ:

ՊԱՏԿԵՐ 3

Այս լերան գագաթը չնոք կրնար մշակել որովհետեւ հոն հող չկայ

Հովիտները շատ օգտա-կար կ'ըլլան մեզի: Նախ՝ երկրագործները կը հերկեն ու կը մշակեն հովիտներու հողը:

Երկրորդ՝ մարդիկ տեղէ մը ուրիշ տեղ մը երթալու հա-մար հովիտներէն կ'անցնին: Լեռներէն ճամբորդելոր շատ դըժ-ուար է: Որքան կը յոզնիք, եթէ բլուր մը, կամ լեռ մը բարձ-րանալ պէտք ըլլալ:

Երկաթուղիները կը շինեն հովիտներու մէջ: Որովհե-տեւ շոգեկառքը լեռներէն վեր չի կրնար բարձրանալ: Եր-



կաթուղին շինուած ատեն, երբ մարդիկ լերան հանդիպին, լեռ կը ծակեն և ճամբար կը բանան:

Բայց լեռը ծակելր շատ անգամ դժուար կ'ըլլայ և շատ դրամ կը պահանջէ. ատոր համար երկաթուղին հովիտներու մէջ կը շինեն:

Հովիտները երրորդ օգուտ մըն ալ ունին: Շատ մը քաղաքներ կը շինուին հովիտներու մէջ, ճամբաներու վրա: Այդ քաղաքներու մէջ բնակողները առեւտուրով կը զբաղին:

Դաշտին մէջ բնակող գիւղացիները իրենց հողին բերքը քաղաք կը բերեն ու կը ծախսեն: Իսկ վաճառականները կը գնեն ու կը դրկեն ուրիշ երկիր:

Շատ անգամ չորս կողմէն եկող ճամբաները տեղ մը զիրար կը կտրեն խաչի նման: Հոտ, ճամբորդները իրարու կը հանդիպին և իրենց բերած ապրանքները իրարու ցոյց կուտան: Շատ առեւտուր կ'ըլլայ ախտեղի: Ատոր համար բազմաթիւ մարդիկ կը բնակին և մեծ քաղաքները կը շինուին ալդ տեսակ ճամբաներու վրայ:

ՊԱՏԿԵՐ 4 Քիւղացիներ կը բնակին հովիտներու մէջ եւ կը մշակեն զայն

ԱՄՓՈՓՈՒՄ

1. Հողը մշակելի թլալու համար պետք է խորութել ըլլայ:
2. Լեռներու վրայ հողը խորութել չէ. առու համար զիւղացիք կը բնակին նովիսներու վրայ եւ կը մշակեն այնտեղի հողը:
3. Երկու լեռներու մեջտեղ գտնուող ընդարձակ գետինը հովիս կը կոչուի:
4. Հովիսներու մեջեն կը սինուին նամբաներու վրայ կը սինուին բաղաբներ:

Պ. Պ Ա Ս

Ի՞նչզՊէս կը Շինուիին Հովիցները եի Ի՞նչզՊէս Կ'ՈՐՈՇՈՒԻ ԱՆՈՆՑ ՍԱՀՄԱՆԸ

Երբ հովիտ կ'ըսենք, տղաք ընդհանրապէս կը հասկնան փոքրիկ հովիտները, ձիշդ է որ հովիտները, շատ անգամ, նեղ և կարճ դաշտեր են. Երբեմն այնքան նեղ որ մէկ կողմէն նետուած քար մը կը հասնի միւս կողմը:

Թերեւս ձեր տան կամ գպրոցին շուրջը կլնաք գտնել այս տեսակ հովիտ մը, եթէ վնտուէք:

Սակայն հովիտներ կան, որոնք շատ ընդարձակ են: Անոնց մէկ ծալրէն միւսը երթալու համար, պէտք է ամբողջ գիշեր և ցերեկ քալել և կամ ճամբորդել ամէնէն արագ գացող երկաթուղիով:

Այդ մեծ հովիտները, մարդոց նաև, ունին իրենց անունները: Օրինակի համար, մեր երկրին մէջ կան Եփրատի հովիտը, Տիգրիսի հովիտը և գեռ ուրիշ մեծ հովիտներ:

Քանի որ հովիտները այսպէս իրենց անունները ունին, ուրեմն, միջոց մը պէտք է մտածենք, գիտնալու թէ, հովիտները ինչպէս կը զատուին իրարմէ, ալսինքն Ի՞նչպէս պիտի կրնանք որոշել հովիտներու սահմանը:

Շատ դիւրին չէ ալդ միջոցը գտնելը: Բայց քով քովի երկու հովիտներ շատ կը նմանին մեր տանիքներուն: Դիտած

Էք որ անձրեւի ժամանակ, ջուրը տանիքին մէջտեղը, ամէնէն բարձր մասին վրալէն երկուքի կը բաժնուի և կը հոսի տանի-

քին երկու կողմը: Ճիշդ ասոր նման,
անձրեւը կը հոսի երկու հովիտ-
ներու մէջտեղը գտնուած ամէնէն
բարձր մասին վրայ. հոն կը բաժնուի
երկուքի և կը հոսի երկու կողմը:

Այս անձրէիկն բաժնուած տղը
երկու հնոյի հսկերու սահմանն է:

ինչպէս ըսինք, հովիտներու ալս
սահմանը գտնելը դիւրին գործ մը
չէ: Որովհետեւ անձրեւին բաժ-
նուած տեղը երբեմն շատ ընդար-
ձակ կ'ըլլայ և կարելի չըլլար գըտ-
նել թէ՝ անձրեւը ճիշդ ո՞ր կէտէն
կը բաժնուի: Բայց դուք ձեր
շուրջը պիտի գտնէք փոքրիկ հո-
վիտներ. անոնց սահմանը այնքան
ընդարձակ չէ և դիւրութեամբ կըր-
նաք գտնել զայն:

ինչպէս եղած են այս բլուր-
ներն ու հովիտները, պիտի հարցը-
նէք հիմա: Ձեր կարգի տղոց չեմ
կրնար բոլոր պատճառները բա-
ցատրել, Բայց դիտա՞ծ էք թէ՝ ի՞նչ
կը պատահի անձրեւի ժամանակ:

Երբ անձրեւը տեղայ դանդաղ,
այս ատեն հողը ամբողջութեամբ
կը ծծէ զայն, բայց երբ անձրեւը
ուժով տեղալ, ջուրին մէկ մասը
հողէն չի ծծուիր եւ կը հոսի հողին
վրայէն, փոքրիկ առուակի նման:

Այդ առուակները իրարու կը միանան և ճամբուն մէջտեղը
անձրեւի ջուրէն շինուած գետակ մը կը շինեն:

Կընաք խմել ալդ գետակին ջուրը
—Ո՞չ, որովհետեւ
աղառոտ է, ջուրին
հետ խառնուած է
հողը և կամ անձրսի
ջուրը իր մէջ լու-
ծած է հողը:


Բոլոր տեղատա-
րափ անձրեւներու
ժամանակ, հողը կը
լուծուի ջուրին մէջ.

Եթէ անձրել ա-
ւելի սաստիկ ըլլար
և երկար տեւէ, այն

մէջ կամ փո-
ղոցը շինուած
են փոքրիկ փո-
սեր և երկու
փոսերու մէջ-
տեղ՝ բարձրու-
թիւն մը:



ՊԱՏԿԵՐ 6



માસચેર


Այս պատկերին մէջ, տանիքներու մէջտեղի բարձր մասը
հովիտներու սահմանին կը նմանի

ուած են: Անձրեւնեղը միշտ իրենց հետ տարած են հողին կակուդ
մասը եւ շինած են փոսեր: Ասոնք հետզհետէ մեծնալով եղած

Հովիտներն
ու բլուրներն
ալ ալսպէս շին

Էլի հողին կակուղ
մեծնալով եղած

Են հովիտներ, իսկ հովիտներուն մէջտեղը մնացած կարծր մասը եղած է բլուր մը կամ լեռ մը:



ՊԱՏԿԵՐ 8

Զուրը կակուղ հողը իր մէջ լուծած է եւ մէջտեղը մնացած է կարծր մաս մը

Անշուշտ շատ դրժուար է ալղքան մեծ հովիտներ շինելը. Բայց անձրեւները մէկ անգամէն չեն ըրած այդ գործը: Կամաց կամաց փորած են հողը: Հազարաւոր ու միլիոնաւոր տարիներ անցած են, մինչեւ որ այդ հովիտները շինուած են:

ԱՄՓՈՓՈՒՄ

1. Հովիտները շատ ընդարձակ կ'ըլլան:
2. Անմեք ունին իրենց զատ զատ անունները:
3. Հովիտի մը սահմանը հօն է, ուրկէ անձրեւին զուրը երկութի կը բաժնուի եւ կը հոսի լեռան երկու կողմբ:
4. Անձրեւները կակուղ հողը միշտ կը մատեցնեն եւ նախ փոսեր, վերջն ալ հովիտներ կը չինեն:

Ե. Գ. Ս

ՊՏՈՅՑ ՄՌ ԼԵՌՆԵԹՈՒ ՎՐԱՅ

I

Անցած դասին սորվեցաք որ լեռները կարելի չէ մշակել. Բայց ձեզմէ շատերը լեռ չեն տեսած, թերեւս ձերքաղաքին շուրջ բարձր տեղեր կան և դուք կէս ժամէն կամ մէկ ժամէն կրնաք ելլել անոր ամէնէն բարձր ծայրը, որ կատար կամ գագաթ կը կոչուի. Ատոնք լեռ չեն, ալլ բլուր:

Լեռները շատ բարձր են. Անոնց գագաթը կը համնի ամպերուն. Մարդիկ հոն համնելու համար մէկ կամ երկու օր պէտք է ճամբորդեն:

Լեռներէն ոմանք մէկ կատար ունին. Բայց լեռներ կան, որ շատ երկար են. Անոնց մէկ ծալթէն միւսը երթալու համար շաբաթներով պէտք է ճամբորդել: Այս տեսակ երկար լեռները ունին շատ մը գագաթներ. Անոնք իրարու միացած են շղթալի նման և կը կոչուին լեռնաշղթայ:

Շատ հաճելի է բարձրանալ բլուրներն ու փոքրիկ լեռները. Անոնց կատարներուն վրալէն կը տեսնուի կանաչ հոները:



ՊԱՏԿԵՐ 9.—ԼԵՐՆԱՇՂԹԱՅ

Վիտը: Որքան գեղեցիկ են փոքրիկ առուակները՝ արեւին ճառագայթներուն տակ. Շատ մը գիւղեր շինուած են հոն: Գիւղացիները կը հերկեն իրենց արտը և կ'արածեն իրենց կենդանիները:

Ամառը շատեր կ'ուզեն ենել լեռներու կատարները և վալելել այդ գեղեցկութիւնները: Անոնց համար լեռան վրայ ճամբաներ շինուած են: Տեսակ մը երկաթուղի ալ կայ, որ քիչ մը տեղ կրնալ բարձրանալ:

Եթէ դուք ալ կ'ուզէք ելնել ալդ լեռները, առէք քիչ մը ուտելիք, հագէք ձեր ճամբորդի հագուստը. բայց մի մոռնաք առնելու ձեր ձմրան վերարկուները: Լեռներու վրայ օդը ցուրտ է: Զէք տեսած, շատ անգամ բլուրին գագաթը ձիւն կուգայ, իսկ ստորոտը անձրեւ:

Ինչու

Որովհետեւ ըլուրին գագաթը օդի աւելի պաղ է։

Բարձր լեռներու զագաթները միշտ ձիւն կալ։ Ամրան ամէնէն տաք օրերուն, հոն բնաւ անձրեւ չի գար. միշտ կը ձիւնէ. Նոյնիսկ ամէնէն տաք երկիրներու մէջ, լեռներու կատարները միշտ ձիւնով ծածկուած են. Մինչդեռ անոնց ստո-

բոտը օդը շատ տաք է։ Մար-
դիկ նոյնիսկ մերկ կը պտտին
հոն։

Հիմա նստէք շոգեկառքը
և ճամբար ելէք: Պատուհանէն
դիտեցէք ձեր չորս կողմը, տե-
սէք, լեռան վրայ, ամէն կողմ,
բարձր ու խիտ ծառեր կան:

Անտառ կը կոչուին անոնք.
Անոնց կանանչ տերեւներուն
մէջէն կրնաք ճամբորդել մէկ
կամ երկու ժամ. Անկից վերջ
կը հասնիք լերան երկու գա-
զաթներուն մէջտեղը, նեղ հո-
վիտ մը. Այդ տեղը կը կոչուի
լերան կիրանք: Պէտք է շոգեկառ-
քէն վար իջնէք: Երկաթուղին
աւելի չի կրնար բարձրանալ:
Անիկա պիտի անցնի կիրճին
միւս կողմը եւ պիտի սուրայ
ուրիշ հովիտի մը մէջէն:

ԱՐՓՈՓՈՒԹ

1. Լեռը շատ բարձր գետին մըն է, որուն վրայ ցցուած են ժայռեր:
 2. Լեռան կատարը լեռան ամենին բարձր մասն է:
 3. Լեռնաշղթան իրարու միացած շատ մը լեռներ են:
 4. Լեռան կիրճը լեռնաշղթային զազարներուն մէջակը գտնուած հուկան է:

Q. T U U

ՊՏՈՅՏ ՄՐ ԼԵՌՆԵՐՈՒ ՎՐԱՅ

三

Կիրճերէն աւելի վեր ենելու համար պէտք է հազնիք
ձեր վերարկուները։ Հոն օ յը կ'սկսի ցրտիլ։ Ոչ ծառ կալ ձեր
բոլորտիքը և ոչ ալ կանաչ բոլսեր։

Արդէն հեռուէն կը տեսնէք ճերմակ գետին մը։ Ամբողջ
սառ է անիկա և կը
կոչուի սառնարան։
Բացատրեմ թէ՞ի՞նչ-
պէս կազմուած են
արդ սառն արան-
ները։

Զիւնը միշտ տե-
ղացած է լերան կա-
տարր։ Հովերը փչած
են և թեթեւ ձիւնը
լեցուցած են աւելի
վարը, ձորերու և
փոսերու մէջ։

Ձմեռը ձիւնա-
գնտակ խաղացած
էք. Ձիւնը կ'առնէք
և կը սեղմէք ձեր
ձեռքերով։ Եթէ քիչ
մը աւելի սեղմէք, կը
տեսնէք որ գնտակը
աւելի փալուն և
կարծը է։ Ըսել է որ

Երբ ձիւնը սեղմենք կամ դնենք ծանր բանի մըտակ, սառ
Կըլլայ:


Հոս ալ ճիշտ նոյն բանը կը պատահի: Նախ քիչ սը
ճիւն եկած է փոսերուն մէջ: Տարուե տարի նոր ճիւն աւել-



16230-58

ցած է: Այս վերջի ձիւներուն ծանրութեան տակ հին ձիւնը սառած է, և շինուած է սառի ընդարձակ դաշտ մը:

Սակայն դաշտ ըսելը բոլորովին ճիշտ չէ: Անիկա շատ աւելի կը



ՊԱՏԿԵՐ 12

Այս սառնարանը վար եկած է, մինչեւ տեղ մը, որ օդը աւելի տաք է, հոն սառը կ'սկսի հալիլ եւ չուրը կը հոսի լեռն ի վար

Ի՞նչպէս կ'ըլլալ որ սառնարանը վար կուգայ պիտի ըսէք:
Առէք կտոր մը խմոր և շատ ուժով սեղմեցէք ձեր ձեռքերուն մէջ: Ի՞նչ կը պատահի: Խմորը ձեր ձեռքին մատներուն մէջտեղէն դուրս պիտի վար: Ճիշտ այդպէս ալ, երբ փոսերուն վրալի ճիւնը կը ճնշէ տակի սառը, անիկա կամաց կամաց վար կը սահի:

Երբ սառը աւելի վար իջնէ, օդը կը տաքնար: Որովհետեւ լեռան կողերուն վրայ օդը աւելի տաք է, քան թէ կատարներուն վրայ: Հու սառը կ'սկսի հալիլ և ջուրը լեռներէն վար կը հոսի:

ԱՍՓՈՓՈՒՄ

1. Լեռներու վրայ օդը ցուրտ է, հոն ամառ ձմեռ ճիւն կայ:
2. Ալդ ճիւնը կը հաւաքուի փոսերու մէջ, սառ կ'ըլլայ եւ կը կոչուի սառնարան:
3. Սառնարանը կամաց կամաց վար կ'իջնէ եւ երբ տաք օդի հանդիպի, կը սկսի հալիլ:

Ե. ՊԱՍ

ՊՏՈՅՑ ՄԸ ԼԵԹՆԵՐՈՒ ՎՐԱՅ

III

Լեռն ի վեր աւելի բարձրանալը թէ դժուար և թէ վտանգաւոր է: Տեսէք, ամպել կան: Փոթորիկ և կայծակ կարերեմն որոտումի ձաներ կը լսէք: Զիւնը կը զարնուի ձեր երեսին: Ոտքերնիդ կը սահի: Զէք կրնար քալել: Եթէ զգուշութիւն չընէք վար կը գլորիք և կ'իշնաք փոսերու մէջ:

Դեռ ուրիշ վտանգ ալ կայ: Կրնաք հանդիպիլ ճիւնակուտերու: Ասոնք նոյն խոկ ձեր տունէն մեծ ճիւնագնտակներ են, որոնք

լեռան կատարէն վար կը գլորին: Անոնք իրենց ճամբուն վրայ ծառեր կը կոտրտեն և տուներ կրնան վլցրնել: Եթէ անոնց հանդիպիք, անմիջ չապ էս կը մեռնիք:

ՊԱՏԿԵՐ 13
Չիւնակոյս մը

ինչպէս կը շինուին ալդ ճիւնակուտերը:
Զիւնէ մարդ շինամծ էք դուքք: Ի՞նչ կ'ընէք:
Նախ փոքրիկ ճիւնագնտակ մը կը շինէք և կը գլառորէք ճիւնին մէջ: Այդ ճիւնագնտակը ճիւն կը հաւաքէ իր վրայ ու կը մեծնայ:

Զիւնակուտերը այդ ճեւով կը շինուին: Հովր քիչ մը ճիւն կը փրցնէ լեռան կատարէն: Ալդ ճիւնի փոքրիկ կտորը կը գլառորի ինքն իր վրայ: Ճիւն կը հաւաքէ ու կը մեծնար: Երբ լեռան կատարէն աւելի վար իջնէ, անիկա այնչափ մեծնարը կը լեցնէ լեռան ստորոտը:

Լեռները հովիտներու նման, մեղի շատ օգտակար կ'ըլլան։ Անոնց վրայ հողը մշակելի չէ, բայց լերան կողերուն վրայ խոտ կրնալ բուսնիլ։ Խաշնարածները իրենց արծերն ու ոչխարները կ'արածեն լեռներու վրայ բուսած խոտերուն մէջ։

Տեսաք որ ընդարձակ անտառներ կան լեռներու վրայ։ Այդ անտառներէն փալտ և ատաղձ կը բերենք։ Փալտը կը վառենք, իսկ ատաղձէն տուներ և փալտէ գործիքներ կը շինենք։ Անտառի ծառերէն ատաղձ պատրաստելու արհեստը կը կոչուի ատաղձաշինութիւն։

Լեռները ուրիշ օգուտ մըն ալ ունին։

Դուք բոլորդ տեսած էք օղեր և մատանիներ։ Ունիք գրչածալրեր և զմելիներ։

Ինչէ՞ն կը շինուին ալդ բոլորը։

Օղերն ու մատանիները կը շինուին ոսկիէ կամ արծաթէ։ Գրչածալրերն ու զմելիները կը շինուին երկաթէ։ Ոսկին, երկաթը, արծաթը մետաղ կը կոչուին։ Դեռ ուրիշ մետաղներ ալ կան։

Բոլոր մետաղները կը հանուին լեռներու տակէն։ Մետաղներու ելած տեղը հանի կը կոչուի։

ԱՄՓՈՓՈՒՄ

- Զիւնակոյտը ձիւնէ, ժայռէ եւ սառէ կազմուած մեծ ձիւնազնտակ մըն է, որ լերան կատակն վար կը զլորի։
- Լեռները օգտակար են մեզի։ Անոնց վրայ կարածին մեր կենդանիները։ Լեռներու անտառներէն փայտ եւ ատաղձ կը սանան։ Իսկ հաներէն կը հանենք մեզի պէս եղած մետաղները։

Բ. ՊԱՍ

ՊՏՈՅՑ ՄԸ ԳԵՏԱՓԻՆ ՎՐԱՅ

Սորվեցաք որ հողը միշտ կը ծծէ անձրեւի ջուրին մէկ մասը։ Ուր կ'երթայ ալդ ջուրը։

Հողին մէջէն վար կ'իջնէ։ Օր մը, եթէ փորենք գետինը ու հոր բանանք, ջուրը կը հաւաքուի հորին մէջ։

Շատ անգամ ալ ջուրը ինքնիրեն ճամբայ մը կը գտնէ և դուրս կ'ենէ հողին մէջէն։ Եթէ ձեր քաղաքին շուրջը լեռներ կամ բլուրներ կան, անոնց կողերէն շատ մը ջուրեր դուրս կը բղիսին։ Ասոնք ակ կամ աղբիւր կը կոչուին։

Մտածած էք թէ՝ ուր կ'երթան աղբիւրներուն ջուրերը։

Ահա աղբիւր մը, որ դուրս կուգայ ժայռի մնանալ մեր աղբիւրի ջուրին։ Ահա երկրորդ մը, երրորդ մը։ Այս բոլոր ջուրերը կը հաւաքուին և կը շինեն գետակ մը։

Անոր վճիտ ու պաղ ջուրը քիչ մը տեղ կը հոսի կանաչ խոտերուն մէջէն։ Անդին ուրիշ առուակ մը կը միանալ մեր աղբիւրի ջուրին։ Ահա երկրորդ մը։ Այս բոլոր ջուրերը կը հաւաքուին և կը շինեն գետակ մը։

Գետակը զեռ կը հոսի հանդարտ։ Անոր կը միանան ուրիշ գետակներ և կը մեծցնեն զայն։

Փոքրիկ նաւակ մը շինեցէք և դրէք զայն ջուրին երեսը։

Զեր նաւակը քիչ մը տեղ հանդարտ պիտի սահի։ Բայց ահա կ'սկսի տատանիլ և շուտով հեռանալ ձեզմէ։


Ասիկա նշան է որ գետը բարձր տեղէ մը կը հոսի շատ աւելի ցած տեղ մը։ Անիկա լեռներէն կ'իջնէ հովիտները։

Տեսէք, քիչ մը անդին նաւակը կը շրջի։

Ազատեցէք զայն ու կրկին դրէք ջուրին երեսը։ Հիմա նաւակը հասաւ ժայռի մը եղերը։ Ջուրը ժայռին գագաթէն կը թափի ցած ու խորունկ տեղ մը։ Այդ տեղը ցրվէժ կը կոչուի։ Զրկէժին վրայ նաւակը կրկին պիտի շրջի։ Ժայռերուն պիտի գարնուի և կտոր կտոր պիտի ըլլաւ։

Այսպէս վրկուրներով և աղմուկներով գետը կը ձգէ լեռները և կ'իջնէ հովիտներու մէջ։

Իր ճամբուն վրայ կը հանդիպի շատ մը ժայռերու կամ քարերու։ Ասոնք ջուրերուն մէջ իրարու կը զարնուին, զիրար քարերու։




ՊԱՏԿԵՐ 14

Անձրեւը կուգայ լերան վրայ, չողը կը ծծէ զայն։ Ջուրը հողին տակէն ճամբայ կը գտնէ եւ դուրս կ'ենէ։

կը փշեն և կ'ըլլան խիճեր։ Այս խիճերը կրկին կը զար-
նուին իրարու, կը կոտրտին և կ'ըլլան խիստ մանր աւազ մը։

Գետը հովիտներու մէջ ջրվէժի չի հանդիպիր։ Հանդարտ
կը հոսի։ Երբեմն կ'անցնի անտառներու մէջէն, բայց եզերք-
ներուն գրալ շատ անգամ կը տեսնէք հերկուած արտեր։

Երբեմն իրեն չափ կամ իրմէ աւելի մեծ գետ մը կը միա-
նայ իրեն Հոս գետը շատ խորունկ է։ Նոյն խսկերկար ձողերով



ՊԱՏԿԵՐ 15

Դետը կ'սկսի լեռան՝ կողին վրայ աղբիւրէ մը եւ ծուռ ու մուռ անմրայով լի՛իչնէ հովիտը

չես կրնար մօտենալ յատակին։ Այնքան լայն է որ վրայէն
անցնելու համար մարդիկ երկար կամուրջներ շինած են։

Բայց միշտ նոր ջուրեր կը միանան իրեն։ Մեր գետը
աւելի կը լայնալ ու կը խորունկնալ։ Փոքրիկ նաւակդ հիմա
դիր ջուրին երեսը, տես, որքան կամաց կը շարժի։

Դասւաթ մը ջուր առ և դիր սեղանիդ վրայ։ Աւազ կալ ջու-
րին մէջ։ Բայց աւազը շատ մանր է և քանի մը ժամ վերջ
միայն կ'իջնէ գաւաթին յատակը։

Հիմա հասած ենք գետաբերանը։ Կարծես թէ ջուրը բնաւ

Նի շարժիր։ Նաւակներ ու մեծ
շոգենաւեր կը ճամբորդեն գե-
տին վրայէն։

Հոս ջուրին մէջ գտնուած
բարակ աւազը կ'իջնէ գետին
յատակը։ Որովհետեւ ջուրը
անքան կամաց կը շարժի որ ա-
ւազն իսկ չի կրնար առաջ տա-
նիլ։ Այդ աւազը տարուէ տա-
րի կը բարձրանալ։ Առաջ ճա-
հիճ մը կ'ըլլայ, յետոյ աւելի կը
բարձրանայ և կ'ըլլայ ցամաք
մը։ Գետը ցամաքին առջեւէն
երկու մասի կը բաժնուի և կը
թափի ծով։


Այդ ցամաքը տէլթա կը գետ մը իր ամբողջ հարկատուներով միասին
կոչուի,

Տէլթաները երբեմն շատ ընդարձակ և բարեբեր են։ Հո-
ղագործները կը բնակին անոնց վրայ և կը մշակեն զանոնք։

Անշուշտ բոլոր գետերը ալպէս չեն։ Կան որ աղբիւրէ մը
չեն սկսիր, ալլ կ'սկսին սառնարանէ մը։ Կան որ ովկիանո-
սին մէջ չեն թափիր, այյ կը թափին ուրիշ գետի մը մէջ։
Բայց գետերուն մեծ մասը մեր տեսած գետին շատ կը
նմանին։

ԱՄՓՈՓՈՒՄ

1. Գետի մը սկսած տեղը ակ կը կոչուի։
2. Երբ գետին ջուրը բարձր տեղէ մը վար կը բափի, գետին այս մասը ջրվէժ
կը կոչուի։
3. Դլխաւոր գետին մէջ բափող միւս գետերը հարկատու կը կոչուին։
4. Դլխաւոր գետը իր հարկատուներով միասին կը կոչուի գետին դրուքիւնը։
5. Այն հողը, որուն մէջէն կ'անցնի գլխաւոր գետը եւ անոր հարկատուները, կը
կոչուի գետին աւազանը։
6. Գետաբերան կը կոչուի այն տեղը ուրիշ գետին ջուրը կը բափի ուրիշ ջուրի
մը մէջ, օրինակի համար ծովի, ովկիանոսի, լիճի եւ կամ ուրիշ գետի
մը մէջ։



ՊԱՏԿԵՐ 16

Գետ մը իր ամբողջ հարկատուներով միասին
կը կոչուի գետին դրուքիւնը

Թ. Պ. Ս.

ԳԵՏԻ ՄԼ ՕԳՈՒՑՆԵՐԸ

I


Գետերը շատ մը օգուտներ ունին :

Գետերուն ջուրը կը խմենք, Աղբիւրներուն ջուրը չի բաւեր մեծ քաղաքներուն: Անոնք իրենց ջուրը կը բերեն հեռաւոր գետերէն: Գետնին տակ երկաթէ մեծ խողովակներ կը թաղեն: Գետին ջուրը ալդ խողովակներուն մէջէն կուգալ մինչեւ քաղաք:

Այդ եկած ջուրը աղտոտ է: Մարդիկ կը մաքրեն զայն ու կը խմեն:

Գետերուն ջուրով կը ջրենք մեր արտերը: Գիտէք որ ջուրը շատ կարեւոր է արտերուն համար: Գիւղացին իր արտը կը ցանէ և կ'սպասէ անձրեւի, որպէս զի ցորենը ծլի ու մեծնալ: Բայց ամէն տեղ առատ անձրեւ չի տեղար: Շատ մը դաշտերու վրայ ամառը բնաւ անձրեւ չի տեղար: Այդ դաշտերուն հողը կը կոչուի անցրդի հող:

Եթէ ջուր չտանք անջրդի հողերուն, չենք կրնար զանոնք մշակել:



ՊԱՏԿԵՐ 17

Այս պատկերին մէջ մարդիկ մերենաներով ժայռերը կը ծակեն եւ ջուրին ամրայ կը բանան, անջրդի դաշտը ջրելու համար

րով արտը ջրելը ոռոգում կը կոչուի:

Ոռոգումը ահնքան կարեւոր է որ շատ մը երկիրներու մէջ, մեծ գումար կը ծախսեն. բլուրներ կը ծակեն և օրերով հեռու գտնուած գետին ջուրը կը բերեն, իրենց դաշտերը ջրելու համար:

Զեր քաղաքին մէջ կամ քաղաքէն քիչ մը հեռու տեղ մը լրաղաց կալ: Օր մը ձեր ուսուցչին հետ գացէք հոն: Ի՞նչ կը տեսնէք: Գետակի մը ջուրը մեծ խողովակի մը մէջէն վար կը թափի: Մարդիկ հոն փոքրիկ ջրվէժ մը շինած են: Ջուրին թափած տեղը դրած են անիւ մը: Ջուրը երբ զարնուի անիւին, անիւը կ'սկսի դառնալ ու դարձնել իր վրայ դըրուած մեծ քարը, այսպէսով կ'աղացուի ցորենը և ալիւր կ'ըլլայ:

Թերեւս գուք հողմանիւ տեսած էք: Ջրաղացին անիւը շատ կը նմանի հողմանիւին և կը կոչուի ցանի:


Ի՞նչ կը սորվեցնէ մեզի ջրաղացը:

Կը սորվինք որ բարձր տեղէ մը թափող ջուրերը կրնան անիւ մը դարձնել:

Գետերը լեռներէն վար իջած ատեն, միշտ բարձր տեղերէն ցած տեղերը կ'իջնեն: Անոնց տակը անիւներ դրէք:

Վար իջնող ջուրը պիտի դարձնէ ալդ անիւները:

Հիմա մարդիկ գետին հոսած տեղը մեծ շէնքեր կը շինեն: Ջուրին տակը ջրանիւներ կը դնեն. ջրանիւներու միջոնեն: Ջուրին տակը ջրանիւներ կը դարձնեն և այս մեքենաներով կը շինեն կերպաս, գործիք և ուրիշ շատ մը իրեր:



ՊԱՏԿԵՐ 18

Անջրդի հողերը ջրելու համար բացուած ճամբուն ներքին պատերը:

ԱՄՓՈՓՈՒՄ

1. Գետերը մեզի շատ մը օգուտներ կուտան: Անոնց ջուրը կը խմենք:
2. Գետերուն ջուրով ոռոգումներ կ'ընենք:
3. Գետերու ջրալին ուժը կը գործածենք մեքենաներ դարձնելու:

Ժ. ՊԱՍ

ԳԵՏԻ ՄԸ ՕԳՈՒՏՆԵՐԸ

II

ԳԵՏԵՐԸ ՈՒՐԻՉ ՕԳՈՒՏՆԵՐ ալ ունին:

Շատ մը երկիրներու մէջ, ցամաքին վրայ լաւ ճամբաներ չկան: Մարդիկ շատ կը նեղուին երբ ճամբորդել ուզեն:

Հետիոտն կամ ձիով ճամբորդութիւնը դանդաղ կ'ըլլալ: Շոգեկառքը արագ կը տանի, բայց շոգեկառքով ճամբորդելու սուղ է:


Ասկէ զատ, երկաթուղիի մը վրայէն քով քովի մէկ երկու շոգեկառք միասին չեն կրնար ճամբորդել: Մինչդեռ գետի մը վրայէն, քով քովի քանի մը նաւ կրնան նաւարկել: Ուրեմն գետը երկաթուղիէն աւելի լաւ ճամբալ մըն է:

Դետին վրայէն նաւերով մարդիկ թէ արագ և թէ աժան կը ճամբորդեն:

Ամէն գետ նաւարկելի չէ: Նաւարկելի գետ մը հանդարտ պէտք է հոսի դաշտերու մէջէն: Պէտք է մեծ և խորունկ ըլլալ: Լեռներու մէջէն հոսող գետերու վրայ նաւերը ջրվէժներու կը հանդիպին ու կը փշրուին:

Գետին վրայի ճամբորդութիւնը կը կոչուի գետային նաւարկութիւն:

ՊԱՏԿԵՐ 19
Այս պատկերին մէջ, մեծ շոգենաւ մը կը նաւարկէ թուսիոյ մէջ, խորունկ գետի մը վրայէն



Մարդիկ հիմա շատ ուժ կուտան գետային նաւարկութեան: Եթէ գետերը խորունկ չեն, յատակը կը փորեն, կը խորունկնեն և նաւարկելի կ'ընեն:

Եթէ երկու գետեր իրարու մօտ են, անոնց մէջտեղի ցամաքը կը փորեն, ջուրի ճամբալ կը բանան և գետերը կը միացնեն իրարու, որպէսզի նաւը կարենալ անցնիլ մէկ գետէն միւսը:

Գետերը միացնելու համար փորուած ճամբան կը կոչուի ջրահաց:

Մեծ քաղաքներ կը շինուին նաւարկելի գետերու վրայ: Որովհետեւ այդ քաղաքներու մէջ շատ գործ կ'ըլլալ: Գետին մօսիերը շինուած ապրանքները կուզան գետեղերքի քաղաքը: Այն տեղէն նաւերու մէջ կը լեցնեն և կը դրկեն օտար երկիրներ: Հոն շատ մարդոց պէտք կալ: Ոմանք գնող են, ոմանք ծախող: իսկ շատեր նաւը բեռոցներ: Ասոնք բոլորը եթէ մէկ տեղ մը բնակին, այդտեղը կ'ըլլայ մեծ քաղաք մը:

ԱՄՓՈՓՈՒՄ

1. Գետերուն վրայէն կը նաւարկենք, որովհետեւ գետերու վրայ նամբորդութիւնը արագ եւ ածան կ'ըլլայ:
2. Զրանցքը այն նամբան և որ երկու գետեր կը միացնէ իրարու նետ:
3. Գետերը ջրալին նամբաներ են, այդ նամբաներուն վրայ կը շինուին բաղներ:

Ժ. ՊԱՍ

Լ Ի Ճ Ե Բ Ը

Երբ փոքրիկ տղալ մըն էի, շատ անգամ բնկերներուս հետ խաղալ կ'երթալի փոքրիկ գետակի մը եղերքը: Հոն բուրս մէկ կը մտնէինք գետին մէջ, չէինք մսիր, որովհետեւ ամուռ էր և մեր քաղաքին մէջ, ամառները օդը շատ տաք կ'ըլլար: Բոլորս միասին քարեր և խիճեր կը նաւարէինք: Այդ քարերով

պատ մը կը շինէինք գետին մէջ : Կամաց կամաց ջուրը կը բարձրանար պատին առջեւ, գետակը կը լայնար ու կը խորունկնար և ջուրը կ'սկսէր հոսիլ պատին վրալէն: Այն ատեն կը մտնէինք խորունկ ջուրին մէջ ու արեւին տակ, լոգանք



ՊԱՏԿԵՐ 20.—Լիճ

Կ'ընէինք: Որքան հաճուք կուտալին մեզի, մեր մանկական խաղերը:

Հիմա մեծցած և քիչ մը աւելի բան սորված եմ, կը տեսնեմ որ մենք մեր խաղովը, այն ատեն, փոքրիկ լիճեր կը շինէինք:

Աշխարհի մէջ շատ մը լիճեր, շինուած են մեր շինած լիճերուն պէս: Գետերու կամ գետակներու մէջ պատեր շինուած են, ջուրը հաւաքուած է ալդ պատին առջեւ և եղած է լիճ մը:

Ո՞վ շինած է ալդ պատը պիտի հարցնէք հիմա.

—Այդ պատերէն ոմանք շինած են կուղեւը: Ասոնք զարմանալի կենդանիներ են: Կը սիրեն ապրի հանդարտ ջուրերու մէջ, սուր ակուաներ ունին:

ծառերու ցօղունը, կը կոտրեն զայն և ձիւղերովը պատեր կը շինեն գետերու առջեւ ու հոն հաւաքուող ջուրին մէջ կը հաստատեն իրենց բնակարանը:

Սորվեցաք որ
ձիւնակոյտերն ալ
բար և հող կը բերեն
իրենց հետ կը հան-
դիպի որ ձիւնակոյ-
տը իյնալ գետին մէջ,
հալի հոն և իր բե-
րած հողն ու բարը
բլուրի նման պատ
մը կանգնեն գետին
առջեւ: Այն ատեն,
հոն լիճ մը կը շին-
ուի:

Դեռ ուրիշ միջոցներով ալ լիճեր կը շինուին, բայց անոնք
պիտի սորվիք աւելի բարձր կարգերու մէջ:

Տեսաք որ լիճերը գետերէն շինուած են: Վերէն գետ մը
հոսի լիճին մէջ և վարէն գետ մը դուրս կ'ենէ անկէ:
Լիճին մէջ հոսող ջուրը կը կոչուի մոտք և անկէ բաժ-
նուող ջուրը կը կոչուի ելի:

Լիճերէն ոմանց մուտքը շատ փոքր է: Այդ լիճերը տաք
և չոր երկիրներու մէջ ելք չեն կրնար ունենալ, որովհետեւ
լիճին մէջ հոսող ամբողջ ջուրը կը շոգիանայ:

Այդ լիճերուն ջուրը աղի կը լլայ: Գիտէք ինչու:

—Որովհետեւ մեր խմած ամէնէն անուշ ջուրը իր մէջ
քիչ մը աղ ունի. Բայց մենք անոր համը շենք զգար, որով-
հետեւ աղը շատ քիչ է: Եթէ մեծ ամանով ջուր շոգիացնենք,
աղը կը մնալ ամանին տակը: Շատ մը լիճերու ջուրը միշտ
ջուրը աղի կ'ըլլայ:

Լիճերն ալ գետերու նման, մեզի շատ մը օգուտներ ու-



ՊԱՏԿԵՐ 21:

Կուղը կ'ապրի ընկերներով: Սուր ակրաներ ունի: Իր
ակրաներով կը կտրէ ծառին ծիւղերը եւ անոնցմով պատ
կը շմնէ գետերուն առջեւ ու խաղաղ ջուրին մէջ
կը բնակի

և ջուրի ոչ մարդ, ոչ բոլոս և ոչ ալ կենդանի կրնալ ապրիլ, իսկ մեր բոլոր անձրեւները կուգան ովկիանոսէն։ Ովկիանոսին ջուրը կը շոգիանայ ու վեր կը բարձրանար։ Հովերը կը տանին

ալդ շոգին
շատ հե-
ռու տե-
ղեր։ Շո-
գին հոն
ան ձրեւի
կը վերա-
ծուի եւ
վար կը
թափի։

Ովկիա-
նոսները
կու տան
մեր ու-
նունդին մէկ մասը։ Տեսակ տեսակ ձուկեր կ'ապրին ովկիա-
նոսին մէջ։ Անոնք երբեմն շատ մօտը կուգան եզերքնե-
րուն, բայց ձկնորսները ձուկը կ'որսան եզերքներէն հեռու,
ծովերուն վրալ։

Ձուկերէն զատ, ովկիանոսէն կը հանենք ուլականջ և ա-
ղի ջուրի մէջ ապրող ուրիշ ծովային կենդանիներ։

Ծովեզերքները մարդոց համար ամարանոցներ կ'ըլլան։ Ամրան տաք եղանակին զով զեփիւո մը կը փչէ հոն։ Մար-
դիկ կը սիրեն զայն և հաճոյք կ'զգան ծովեզերքներու վրալ
բնակելէ։

Ծովերու տեսարաններն ալ շատ գրաւիչ են։ Երբեմն ջու-
րը մեզի կ'երեւալ արծաթէ սաւանի մը նման։ Քիչ վերջ կը
տեսնենք զայն երկնքի նման կապոյտ։ Երբ երկինքը ամպոտ
է, ծովը կը մթնալ։ Որքան սիրուն են ծովուն վրալ արեւին
ծագին ու մարը մեսելը։



ՊԱՏԿԵՐ 22

Ծովէն ծուկ կը բռնեն

ԱՄ ՓՈՓՈՒՄ

1. Երբ գետերուն առջեւ պատեր կամ բումբեր կանգնենք, լին կը օխնուի։
2. Նաև անգամ կուղբերը կը կանգնեն այդ պատը, լիներու հանդար ջուրին մէջ բնակելու համար։
3. Զիւնակոյսերը իրենց հողն ու ժարը կը լեցնեն գետերու մէջ, բումբեր կը կանգնեն եւ լիներ կը օխնեն։
4. Լիները կ'ունենան մուտք եւ ելք։
5. Լիներուն ջուրը կ'ըլլալ աղի կամ անու։ Տաք եւ անջրդի երկիրներու մէջ լիները, աղի կ'ըլլան, երբ մուտքը փոքր ըլլայ։

ՋԲ. ՊԱՍ

ՈՎԿԻԱՆՈՍՆԵՐ ՈՒ ԾՈՎԵՐ

Շատ մը լիճերու մէկ եզերքէն կրնանք աեսնել դիմացի եզերքը, իսկ մէկ ծայրէն միւսը կարելի է նաւարկել մէկ կամ երկու օրէն։ Բայց ովկիանոսը շատ աւելի մեծ է։ Մարդիկ ովկիանոսին վրալ օրերով և շաբաթներով կը նաւարկեն և ցամաքի չեն հանդիպիր։ Պտտեցէք լիճի մը եզերքը, կ'անցնիք բլուրներէ, հովիտներէ և երբեմն, նոյն իսկ լեռնաշղթայէ։ Թերեւս պիտի զարմանաք ու գոչէք։ ալս որքան ցամաք է, որքան ազարակ, գիւղ և քաղաք։

Բայց ջուրերը աւելի ընդարձակ են, քան ցամաքը։ Աշխարհի ջուրը ցամաքին գլեթէ երեք անգամն է։

Երբեմն ալս ընդարձակ ջուրէն մեծ մաս մը կը մտնէ ցա-
մաքներու մէջ։ Այս մասը կը կոչուի ծով։

Ովկիանոսներն ու ծովերը գետերու և լիճերու նման,
շատ մը օգուտներ ունին։ Գիտէք որ առանց անձրեւի

Այս տեսարաններուն համար մարդիկ շատ կը սիրեն բը-
նակիլ ծովեղերքներու վրայ:

ԱՄՓՈՓՈՒՄ

1. Ծովերն ու ովկիանոսները լիներէն շատ աւելի ընդարձակ են:
2. Ծովերն ու ովկիանոսները շատ օգտակար կ'ըլլան մեզի: Անոնք կուտան մեր անձրեւները: Չուկ եւ ուրիշ կենդանիներ կը հանենք ծովերէն: Ծովե-
րու եզերքը բնակութիւն կը հաստատեն:

ԺԳ. ԴԱՍ

Ի՞նչՊէս կը ՆԱԽԱՐԿԵՆՔ ՈՎԿԻՑՆԱՌՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Սորվեցաք որ ովկիանոսներու ջուրը ցամաքին երեք
անգամն է: Ասիկա լաւ հասկնալու հաւար առէք ջուրով լի-
ցուն լայն տաշտ մը և անոր վրայ ձգեցէք քանի մը կտոր
գրքի մեծութեամբ տախտակներ: Տաշտին ջուրը ովկիանոս-
ներն են, իսկ տախտակները՝ ովկիանոսներու մէջ գրտ-
նուած ցամաքներ:

Մարդիկ կը բնակին այդ ցամաքներուն վրայ:

Մենք հիմա կը բնակինք աւ ցամաքներէն մէկուն վրայ:
Բայց մեր ուտելիքներուն և հագնելիքներուն մէկ մասը մե-
զի կուգայ ուրիշ ցամաքներէ: Լսած էք Ամերիկայի անու-
նը. անիկա մեզմէ շատ հեռու ցամաք մըն է: Մեր և ալս ցա-
մաքին միջև կալ մեծ ովկիանոս մը բալց Ամերիկայէն մեզի
կուգայ իւղ, շաքար, ալիւր և ուրիշ ուտելիքներ: Այդ բոլորը
կուգան ովկիանոսին վրայէն, մեծ նաւերով:

Ովկիանոսներն ալ, գետերու և լիճերու նման օգտակար
կ'ըլլան իբրեւ ճամբաներ:

Բազմաթիւ նաւեր կան ովկիանոսին վրայ, բալց ովկիա-
նոսը շատ ընդարձակ է, մէկը կրնայ օրերով ճամբորդել ա-
ռանց հանդիպելու ուրիշ նաւի մը:

Ովկիանոսի նաւարկութիւնը խիստ կարեւոր գործ մըն

է: Հազարաւոր մարդիկ կ'աշխատին հոն: Շոգենաւի մը մէջ
մինչեւ հինգ հարիւր գործաւորներ կրնան աշխատիլ: Նաւով
երեք հազար մարդիկ կրնան ճամբորդել:

Այդ նաւերը շատ մեծ են, երբ բեռցուին, նաւերը կը
ծանրանան: Անոնց մէկ մասը կ'իջնէ ջուրին մէջ: Նաւերուն
ալդ մասը, ձեր դասարանի պատին երեք անգամն է: Իսկ ատ-
կէ աւելին կը մնայ ջուրէն դուրս:

Այս նաւերէն իւրաքանչիւրը կ'արժէ միլիոնաւոր ոսկիներ:


Մի կարծէք որ ովկիանոսներու վրայ նաւով ճամբորդելը
շատ դիւրին գործ մըն է: Շատ մը վտանգներ և ժուարու-
թիւններ կան. Հոս ձեզի պիտի բացատրեմ անոնցմէ մէկ
քանին:

Շատ դժուար է բեռցնել կամ պարպել նաւը: Բեռցնե-
լու կամ պարպելու համար, պէտք է որ նաւերը մօտենան
ցամաքին.

Իսկ ծո-
վուն ջու-
րը ցամա-
քին մօտ
խորունկ
չէ: Եթէ
եր ես ուն
ոտք խորը
իջած նաւ
մը ցամա-
քին մօտե-
նալ ուզէ,
ան միջ ա-

պէս կը
հանդիպի ծովուն յատակին, իր մէկ ծայրը կը մտնէ աւագին
մէջ և ալլեւս չի կրնար շարժիլ: Այսինքն, նաւը կը խրի:


Նաւերը ծովուն վրայ կրնան կորսնցնել իրենց ճամբան:
Երբեմն յանկարծ մութ մշուշ մը կը պատէ և նաւը չի կը-
թորիկներ և ալիքներ կրնան նաւը քշել ուրիշ կողմ:



ՊԱՏԿԵՐ 23
Մեծ շոգենաւ մը

Նաւերը շատ անգամ կրնան ընկղմիլ: Ծովուն վրայ փոթորիկները կը սաստկանան, ալիքները կը հասնին մինչև նաւուն բարձրութեանը: Նաւը կ'սկսի տատանիլ. լաւ շինուած նաւերը կրնան դիմանալ, բայց խարխուլ և հինցած նաւերը կ'ընկղմին:

Շատ անգամ ալ ծովերը, ցամաքին մօտ, հաւասար խո-



ՊԱՏԿԵՐ 24.— Պոլսոյ նաւահանգիստը

րութիւն չունին: Զուրին յատակը ժայռեր կը բարձրանան, նաւը կը զարնուի այդ ժայռերուն ու կ'ընկղմի:

Մարդիկ այս վտանգներէն ազատելու միջոցը գտած են: Հսեմ թէ ինչպէս:

Ծովուն եղերքները ամէն տեղ ուղիղ չեն: Զուրը երբեմն մտած է ցամաքին մէջ. ծովէն ցամաք երկարած ջուրը կը կոչուի ծոց կամ խորշ: Ծոցին մէջ ալիքները շատ տկար կ'ըլլան, իսկ յատակը, ցամաքին մօտ, երբեմն խորունկ կ'ըլլայ: Ասիկա ապահով տեղ մըն է: Հոդ նաւերը կը մտնեն, իրենց բեռը կը պարպեն, կամ նոր բեռ կ'առնեն: Այս տեսակ տեղերը կը կոչուին նաւահանգիստ:

Եթէ ծոցը ցամաքին մօտ խորունկ չէ, այն ատեն մար-

Դիկ քիչ մը տեղ աւազով կը լեցնեն ծովը, հոնքարէ ու փայտէ պատ մը կը կանգնեն: Այդ պատը կը կոչուի նաւահանգիստոյցներուն և բեռները կը պարպեն: (*)

Տեսաք որ ճամբաներու և գետերու վրայ մեծ քաղաքներ կը շինուին: Նաւահանգիստներն ալ ճամբաներ են: Օտար երկիրներէ ճամբորդներ կամ ապրանքներ նաւահանգիստներէն ներս կը մտնեն: Երկրի մը մէջ շինուած ապրանքները օտար երկիր երթալու համար, կ'անցնին նաւահանգիստներէն: Ասոր համար, նաւահանգիստներու վրայ կը շինուին մեծ քաղաքներ:

ԱՄՓՈՓՈՒՄ

1. Ովկիանոսներու վրային կը համբորդեն նաւերով:
2. Ովկիանոսի համբորդութիւնը շատ կարեւոր է եւ ուս մարդիկ կ'աշխատին նաւերու մէջ:
3. Ովկիանոսին համբորդութիւնը հետեւեալ վտանգները եւ դժուարութիւնները ունի: Նաև դժուար է պարզել ու բեռցնել նաւը, որովհետեւ ալիքները կը շարժեն զայն: Նաւերը կրնան խրիլ: Փորորիկի ծամանակ կրնան ընկղմիլ: Մոււապաս օդերու մէջ կրնան կորսնցնել խրեց նամբան:
4. Նաւը բեռցնելու համար նաւահանգիստներ ժիմուած են:

ԺԹ. ՊԱՍ

ՈՒՐԻՇ ԴԻԲՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՆԱԽԱՐԿՈՒԹԵԱՆ ՄԷՋ


Նաւերը ի՞նչպէս կը գտնեն իրենց ճամբան երբ նաւը ցամաքին մօտերն է, նաւապետներուն գործը դիւրին է. Ցամաքին վրայ շատ մը նշաններ կան: Նաւապետը կը նալի այդ նշաններուն և կրնալ գիտնալ թէ՝ ուր կ'երթալ:

Փարոսը ատոնց ամէնէն կարեւորն է: Բարձր աշտարակի մը վերի ծալրը լուս մը կը վառի: Նաւապետը կը նալի այդ լուսին և կը գիտնալ իր երթալիք կողմը:

(*) Այս եւ յաջորդ երկու դասերուն նպատակն է աշակերտին ծանօթացնել նաւարկութեան պարզ կանոնները եւ ջուրի ու ցամաքի բաժանումները. Ուսուցիչներ պէտք է դպրութիւն մէջ կամ պարտէզը դրական փորձերավ աշակերտին ցոյց տան ծոցը, նեղուցը, թիրակղզին, կղզին եւայլն.

Փարոսները պէտք է շինուած ըլլան բարձր տեղ մը, որպէս զի դիւրին տեսնուին: Ծովեղերքները շատ կան այս տեսակ յարմար տեղեր:

Շատ անգամ ցամաքը կ'երկարի ծովուն մէջ: Ցամաքին արդ մասը թերակղի կը կոչուի: Եթէ ծովը երկարող ցամաքին




ՊԱՏԿԵՐ 25.—Նեղուց մը

ծալրը բարձր է, կր կոչուի գլուխ կամ հրուանդան: Փարոսները կը շինուին թերակղիի մը կամ հրուանդանի մը վրայ, եթէ ծովեղերքը թերակղի կամ հրուանդան չի կա: Փարոսը կը շինուի կղզիի մը վրայ:

Կղզին ծովուն մէջ փոքրիկ ցամաք մըն է: Անոր չորս կողմը ջուր է:

Նաւապետը կը տեսնէ փարոսին լուսը և կ'զգայ որ ցամաքին մօտեցած է: Պէտք է շատ զգոլ ըլլար: Ցամաքին մօտերը խորունկ չէ և վտանգ կալ խրելու, կամ ժայռեր կան, անոնց զարնուելով նաւը կընալ ընկղմիլ:

Հիմա նաւը նաւահանգիստ պիտի մտնէ: Պիտի անցնի ջուրի նեղ ճամբաւէ մը, Զրային արդ ճամբան ծոցը կը միացնէ ծովուն կամ ովկի ան ոսին հետ և կը կոչուի նեղուց:




ՊԱՏԿԵՐ 26.—Փարոս մը

տելու համար նեղուցին մէջ կան երկաթէ դատարկ տակառներ: Տակառը թեթեւ է և կը տատանի ջուրին երկար փոխելու, որովհետեւ անիկա շղթալով կապուած է ծովուն յատակին:

Այս տակառները կը կոչուին խարսխանիշերը կ'զգուշացնեն վտանգէն:

Երբեմն խարսխանիշերը զանգակաւոր կ'ըլլան: Ալիքները կը շարժեն զանոնք, զանգակները կը հնչեն և նաւապետին լուր կուտան վտանգը:

Բայց հակառակ այս բոլորին, մշուշոտ օրերու մէջ, կրնալ նաւաբեկութիւն պատահիլ: Գոնէ պէտք է ազատել մարդոց կեանքերը, Ծովետահիլ: Գոնէ պէտք է ազատել մարդոց կեանքերը, Զրային պէտքին վրայ, զանազան տեղեր, հաստատուած են փրկերքին վրայ, զանազան տեղեր, հաստատուած են փրկերքին վրայ: Այս տեղերէն միշտ կը դիտեն ծովը և նակարար կայաններ:



ՊԱՏԿԵՐ 27.—Այս պատկերին մէջ կան ծոցեր, թերակղիներ եւ նեղուցներ

ւարեկութեան մը պարագալին օգնութեան կը հասնին նաւարեկեալներուն ու կ'ազատեն մարդոց կեանքը :

ԱՄՓՈՓՈՒՄ


1. Նաւուն նամբան ցոյց տալու համար թերակղզիի մը վրայ փառու կը տինեն:
2. Նեղուցին յատակի ժայռերէն ազատելու համար խարսխանիւր տինուած են:
3. Նաւաբեկութեան ժամանակ մարդոց կեանքը փրկելու համար փրկարար կայաններ տինուած են:
4. Նեղուցը ծոցը կը միացնէ ծովուն:
5. Զուրին մէջ երկարող ցամաքը թերակղզի կը կոչուի:

ԺԵ. ՊԱՍ

ՆԱԽԱՊԵՏՆԵՐԸ Ի՞ՆՉՊԻՍ ԿԸ ԳՏՆԵՆ ԻՐԵՆՅ ՃԱՄԲԱՆ ՈՎԿԻԱՆՈՍԻՆ ՎՐԱՅ

I

Տեսաք որ նաւապետը ցամաքին մօտ կրնալ գտնիլ իր ճամբան, բայց ի՞նչ պիտի ընէ, երբ նաւը ընդարձակ ովկիանոսին վրայ է. Հոն ցամաքը չերեւար. Ոչ փարոս կայ, ոչ խարսխանից. Նաւապետը ի՞նչպէս կրնալ գիտնալ թէ՝ նւր կ'երթալ:



ՊԱՏԿԵՐ 28

Մեր զիսաւոր եւ միջանկեալ կողմերը

մարը կը մտնէ. Ծովուն վրայ ալ ալդպէս կը պատահի. միայն թէ հոն արեւը դուրս կ'ենէ ջուրերուն մէջէն:

Արեւին ծագած կողմը Արեւելին է: Անոր մարը մտած կողմը Արեւմուտին է: Դարձներ դէմքդ Արեւելք: Հիմա աջ կողմդ Հարաւ է, իսկ ձախ կողմդ Հիւսիս:

Նաւապետը կը նայի արեւին և կը հասկնայ թէ նւր կ'երթալ:


Նաւապետները միայն ցերեկ ատեն չեն նաւարկեր: Անոնք գիշերն ալ կը ճամբորդեն: Գիշերը արեւ չկալ, հապաբնչպէս պիտի գտնեն իրենց ճամբան:

Եթէ երկինքը պալծառ է, կրկին դիւրին է անոնց գործը: Երկնքի վրայ նշաններ կան: Անոնք կը ցուցնեն թէ՝ նաւերը նւր կ'երթան:

Գիշերը պառկելէ առաջ ելէք ձեր տան տանիքներուն վըրալ. Դիտեցէք երկինքը. Մէկ կողմը շարուած պիտի տեսնէք հինգ աստղեր, Ասոնց ծայրի երկու աստղերուն ետին, ուրիշ երկու աստղեր ալ կան: Այդ եօթը աստղերը եօթն աղբար կը կոչուին: Հարցուցէք ձեր հալրիկին: Անիկա ցոյց պիտի տայ ձեզի եօթն աղբարը:

Եօթն աղբօր ետեւի աստղերուն վրայ գծաքաշ մը դրէք և գիծ մը քաշեցէք, մինչեւ որ հանդիպիք փալլուն աստղի մը: Այդ աստղը կը կոչուի Հիւսիսային աստղ և միշտ մեր հիւսիսալին կողմն է:

Նաւապետը կը նայի ալդ աստղին և կ'որոշէ իր հիւսիսային կողմը: Հակառակ կողմը Հարաւ է: Դէմքը Հիւսիս դարձած՝ աջ կողմը Արեւելքն է, ձախ կողմը Արեւմուտքը:



ՊԱՏԿԵՐ 29

Եօթն աղբարը եւ Հիւսիսային աստղը

Ասոնք գլխաւոր կողմերն են: Ասոնցմէ զատ, միջանկեալ կողմեր ալ կան: Հիւսիսի և Արեւելքի մէջտեղի կողմը կը կոչուի Հիւսիսային արեւելիք: Հիւսիսի և Արեւմուտքի մէջտեղի կողմը Հիւսիսային արեւմուտք: Կան նաեւ Հարաւային արեւելիք և Հարաւային արեւմուտք:

ԱՄՓՈՓՈՒՄ

- Նաւապետները ովկիանոսին վրայ իրենց ճամբան կը գտնեն մեկ երկու միջոցներով: Եթէ ցորեկ է, արեւին կը նային: Եթէ գիշեր է, Հիւսիսային աստղին կը նային:
- Արեւին ծագած կողմը Արեւելիքն է, մարդ մասն կողմը՝ Արեւմուտքը: Եթէ դեմքենիս Արեւելք դարձնենք, աջ կողմերնիս Հարաւ, ձախ կողմերնիս Հիւսիս է:
- Միջանկեալ կողմերը կը գտնուին երկու գլխաւոր կողմերու մեջեղ:

ԺՋ. Պ Ա Ս

ՆԱԽԱՊԵՏՆԵՐԸ ԻՆՉՊԵՍ ԿԲ ԳՅՆԵՆ ԻՐԵՆՅ ՃԱՄԲԱՆ ՈՎԿԻՍՆՈՑԻՆ ՎՐԱՅ

II

Ի՞նչ պիտի լնէ նաւապետը, եթէ երկինքը ամպոտ րլար: Ո՞չ արեւ և ոչ ալ աստղեր կ'երեւան երկնքի վրայ: Իսչպէս կրնալ գտնել իր ճամբան:

Նաւապետները ամպոտ օրերու մէջ կողմնացոյց անունով գործիք մը կը գործածեն: Զեղի բացատրեմ թէ ի՞նչ է ալդ գործիքը:

Զարմանալի սլաք մը կար: Այդ սլաքը եթէ ազատ ձգես, միշտ մէկ կողմը Հիւսիս և միւս կողմը Հարաւ կը դառնայ:

Սլաքը դրուած է տուփի մը մէջ և ազատ է ուղած կողմը դառնալու. բայց ուրիշ կողմ չի դառնար: Միշտ մէկ ծալը Հիւսիս և միւս ծալը Հարաւ կը նալի: Մագնիսացած սլաք կը կոչուի անիկա:

Նաւապետները կը նային ալդ սլաքին ու կը գտնեն իրենց

հիւսիսը: Մէկ կողմը գտնելէ վերջ, դիւրին է միւս կողմերը գտնել:


Դուք ալ կրնաք մագնիսացած սլաք շինել: Զիու պայտի ձեւով մագնիսացած երկաթներ կան: Զեղմէ շատերը տեսած են այդ երկաթները: Այդ երկաթը քըսեցէք ասեղին սուր ծալը իրին: Ասեղը կը մագնիսանալ: Ասեղին մէջտեղէն բարակ դերձան մը կապեցէք և կախեցէք զայն բարձր տեղէ մը: Անոր մէկ ծալը Հիւսիս և միւս ծալը Հարաւ պիտի նայի:

Մարդիկ շատ հին ատեն կողմնացոյց շինել չէին գիտեր: Նաւարկութիւններու ժամանակ ցամաքէն չէին հեռանար: Մեծ ովկիանոսներու վրայ չէին կրնար նաւարկել:

Կ'ըսուի որ ասկէ վեց հարիւր տարի առաջ Մարքօ-Բօլօ անունով մէկը կար: Այս մարդը նաւարկելով հասաւ Զինաստան կոչուած երկիրը: Այդ երկրին թագաւորը շատ սիրեց Մարքօ-Բօլոն և բնակեցուց զայն իր պալատներուն մէջ: Զինացիք գիտէին կողմնացոյց գործածել: Մարքօ-Բօլոն անոնց գործածել կողմնացոյց շինելը: Ատեն մը հոն մնալէ վերջ, մը սորվեցաւ կողմնացոյց շինելը: Ատեն մը հոն մնալէ վերջ, ուզեց դառնալ իր երկիրը, հետը բերաւ կողմնացոյցը և սորվեցուց Եւրոպացիներուն:

ԱՄՓՈՓՈՒՄ

- Ովկիանոսին վրայ, ամպոտ օրերու մէջ, նաւապետները իրենց ճամբան կը գտնեն կողմնացոյցով:
- Կողմնացոյցը մագնիսացած սլաք մըն է, որուն մեկ ծալը իրիսիս եւ մեկ ծալը հարաւ կը նայի:
- Դուք ալ կրնաք կողմնացոյց շինել ասեղը մագնիսացնելով:
- Կողմնացոյցը Զինացիք գտան: Մարքօ Բօլօ Զինաստանն Եւրոպա բերաւ զայն:



ՊԱՏԿԵՐ ՅՈ
ԿՈՂՄՆԱՑՈՅՑ

ԺԷ. ՊԱՍ

Ի՞նչո՞յն կը գտնենք ՈՒՂՂՈՒԹԻՒՆԸ
ԵՒ Ի՞նչո՞յն կը նշԱՆԱԿԵՆՔ ԹՈՒՂԹԻ ՎՐԱՅ

Դպրոցական տղալ մը պէտք է սորվի գտնել իր Արեւելքը, Արեւմուտքը, Հիւսիսը և Հարաւը:

Տեսաք թէ ի՞նչ կ'ընեն նաւապետները: Անոնք երբեմ արեւին կը նալին, երբեմ աստղերուն և երբեմ ալ կողմնացուցին:

Դուք ալ կրնաք նայիլ արեւին և աստղերուն: Բոլորդ իրական կողմնացուց չէք կրնար ունենալ Բայց կրնաք թուղթէ կողմնացուց մը շինել: Ասիկա ձեզի շատ օգտակար կ'ըլլայ:

Առէք շրջանակի ձեւով թուղթի կտոր մը, ծալլեցէք զայն, թուղթը երկու ծայր կ'ունենար: Այդ ծայրերը իրարու վրալ դնելով կրկին ծալլեցէք: Նոյն կերպով երրորդ անգամ ծալլեցէք:

Հիմա բացէք թուղթը, տեսէք, ութը ծալքեր թուղթին կեղրոնէն կ'երկարին եզերքները: Այդ ծալքի նշաններուն վըրալ մատիտով գծեցէք:

Գծերէն մէկին վրայ գրեցէք Հիւսիս, հակառակ կողմը Հարաւ, աջ կողմը Արեւելք, ձախ կողմը Արեւմուտք: Միւս գծերը միջանկեալ կողմերը կը ցուցնեն: Թուղթը փակցուցէք խաւաքարտի մը վրալ: Ասիկա ձեր թուղթէ կողմնացուցն է:

Երթանք ձեր խաղարանը: Դէմքերնիդ դարձուցէք դպրոցին: Այդ կողմը Հիւսիսն է: Ձեր թուղթէ կողմնացուցը բըռնեցէք ձախ ձեռքով: Կողմնացուցի հիւսիսալին կողմը թող նայի դպրոցին:

Հսէք տեսնեմ, որ կողմն է խաղարանին դուռը: Նայեցէք ձեր ձեռքի կողմնացուցին ի՞նչ կը ցուցնէ:

Խաղարանին դուռը ձեր հարաւալին կողմն է:

Խաղարանին մէկ կողմը խնձորենի մը կայ: Ո՞ր կողմն է այդ ծառը:

Նորէն բռնեցէք կողմնացուցը: Մի՛ մոռնաք հիւսիսալին կողմը միշտ դպրոցին ուղղել:

Այդ ծառը ձեր հիւսիսալին արեւելեան կողմն է: Վահէ թող վազէ խնձորենին: Ո՞ր կողմը վազեց վահէ: — Հիւսիսալին արեւելեան կողմը:

Կը փափաքիմ որ թուղթի մը վրալ ցուց տաք վահէի վազած կողմը: Ի՞նչ պիտի ընէք:

Հոս ալ ձեզի պիտի օգնէ թուղթէ կողմնացուցը: Առէք կտոր մը թուղթ: Կողմնացուցը դրէք թուղթին վրալ: Հիւսիսալին կողմը միշտ դպրոցին պիտի նալի կողմնացուցին նաև լով թուղթին վրալ մատիտով նշան ըրէք Հիւսիսը:

Բայց վահէն վազեց դէպի Հիւսիսային-Արեւելքը: Փնտուեցէք կողմնացուցին վրալ Հիւսիսային-Արեւելքը ցուց տուող գիծը և անոր նման գիծ մը քաշեցէք թուղթին վրալ: Այդ գիծը կը ցուցնէ վահէի վազած կողմը խնձորենին ուղղակեցէք պատճենը: Ա. Բ գիծը ծաւկին ուղղութիւնն է

Հիմա դուք թուղթին վրալ նշանակեցիք առարկալի մը ուղղութիւնը:

ԺԷ. ՊԱՍ

Ի՞նչո՞յն կը նշԱՆԱԿԵՆՔ ԹՈՒՂԹԻ ՎՐԱՅ ՀԵՌԱԿՈՐԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ Անցեալ դասին թուղթին վրալ նշանակեցիք խնձորենին ուղղութիւնը:

Վահէ վազեց խնձորենին:

Բայց գիտէք թէ վահէ որքան տեղ վազեց: — Ո՞չ, գիտնալու համար պէտք է երկար չուան մը առնել ու չափել:

Ձեր կանգնած տեղէն մինչեւ խնձորենին տասը մէթր է:

Կամ խնձորենին ձեզմէ տասը մէթր հեռու է:

Շատ անգամ այդ հեռաւորութիւնը չմոռնալու համար պէտք կ'ըլլալ նշանակել թուղթի մը վրալ:

Կրնաք այդ հեռաւորութիւնը նշանակել ձեր ձեռքի թուղթին վրայ:

—Ո՞չ, որովհետեւ ձեր ձեռքի թուղթը շատ փոքր է: Տասը մէթրը գծելու համար տասը մէթր երկարութիւնով թուղթ պէտք է:

Ի՞նչ ընենք ուրեմն:

Հիմա ձեր չուանը կիսեցէք: Կրնաք մէկ կտորին չափ գիծ մը գծել թուղթին վրայ:

—Ո՞չ, ան ալ երկար է, ալդքան երկար թուղթ չունիք:

Ուրեմն չուանը տասը մասի բաժնենք:

—Չէք կրնար, անոր ամէն մէկ կտորը մէկ մէթր կ'ըլլալ և մէկ մէթր երկարութիւնով թուղթ չունիք:

Չուանը հարիւր մասի բաժնեցէք: Հիմա կրնաք մէկ կտորին չափ գիծ գծել:

—Այս, այդ կտորը կարճ է և դուք կրնաք թուղթ ունենալ, վրան անոր չափ գիծ մը գծելու համար:

Գծեցէք ուրեմն:

—Բայց այդ գիծը շատ կարճ է: Խնձորենին շատ աւելի հեռուն է պիտի ըսէք:

Գիտէք թէ որքան կարճ է: Տեսք, չուանը հարիւր մասի բաժնեցիք և անոր մէկ կտորին երկարութիւնովը գիծ մը գծեցիք: Ձեր գծած գիծը չուանէն հարիւր անգամ կարճ է:

Որպէսզի ճիշդը հասկցուի, գծին տակը գրեցէք հարիւր անգամ պատճենագիտած:

Անկէ վերջ ով որ տեսնէ, կը հասկնալ որ Վահէ այդ գծին հարիւր անգամը աւելի տեղ վազած է, կամ խնձորենին ձեզմէ հեռաւորութիւնը այդ գծէն հարիւր անգամ աւելի է:

Այսպէսով կրնանք շատ մը առարկաներու ուղղութիւնն ու հեռաւորութիւնը գծել թուղթի վրայ:



ՊԱՏԿԵՐ 32

Մի՛ փորձէք գծել, ծեր թուղթը շատ կարճ է:

անոր մէկ կտորին երկարութիւնովը գիծ մը գծեցիք: Ձեր գծած գիծը չուանէն հարիւր անգամ կարճ է:

Որպէսզի ճիշդը հասկցուի, գծին տակը գրեցէք հարիւր անգամ պատճենագիտած:

Անկէ վերջ ով որ տեսնէ, կը հասկնալ որ Վահէ այդ գծին հարիւր անգամը աւելի տեղ վազած է, կամ խնձորենին ձեզմէ հեռաւորութիւնը այդ գծէն հարիւր անգամ աւելի է:

Այսպէսով կրնանք շատ մը առարկաներու ուղղութիւնն ու հեռաւորութիւնը գծել թուղթի վրայ:

Թուղթի վրայ առարկաներու ուղղութիւնն ու հեռաւորութիւնը նշանակելու կը կոչուի յատակագիծ շինել:


Կ'ուղեցէք թուղթի վրայ գծել ձեր դասարանին յատակագիծը, չափեցէք լայնքն ու երկարքը: Դասարանը ունի չորս մէթր լայնք և չորս մէթր երկարութիւն: Կրնաք ալդքան թուղթ գտնել:

—Ո՞չ:

Ուրեմն պէտք է փոքրցնէք: Զորս մէթրը հարիւր մասի բաժնեցէք և անոր ամէն մէկ կտորին չափ չորս գիծ գծեցէք: Հիմա դասարանը հարիւր անգամ պատճենացու ցիք: Այդ պատկերին տակը կը զրէք հարիւր անգամ պատճենացիցած:

Երբ յատակագիծը իրական մեծութեամբ չէ, ալ մեծցած կամ պատճենած, այն ատեն կը կոչուի յափու վրայ յատակագիծ:

Ձեր դասարանին յատակագիծը հարիւր անգամ փոքրը էր. եթէ աւելի մեծ տեղերու, գիւղի կամ քաղաքի յատակագիծը շինէք, պէտք է շատ աւելի փոքրցնէք:



ՊԱՏԿԵՐ 33.—Դասարանին յատակագիծը

ԺՓ. ՊԱՍ

ՔԱՐՏԵՍԻՆ ՎՐԱՅ Ի՞ՆՉՊԵՍ ՑՈՅՑ ՊԻՏԻ ՏԱԲ ԿՈՂՄԵՐԸ

Անցեալ դասին գծեցիք ձեր դասարանին յատակագիծը՝ Կրնաք ալդ յատակագիծին վրայ ցոյց տալ Հիւսիսը, Հարաւը, Արեւելքը և Արեւմուտքը։


Անշուշտ այս: Հանեցէք ձեր թուղթէ կողմնացոյցը և զրէք յատակագիծին վրայ։ Կողմնացոյցին հիւսիսային կողմը թող գալ հիւսիսային պատին տեղը գծուած գծին վրայ։ Հիմա ըսէք միւս կողմերը։

Կը տեսնէք որ թուղթէ կողմնացոյցով դիւրին է յատակագիծին կողմերը որոշել։ Բայց ամէն ատեն թուղթէ կողմնացոյց չենք կրնար զործածել։ Շատ անգամ պէտք կ'ըլլա շուտով ըսել յատակագիծին կողմերը։



ՊԱՏԿԵՐ 34

Այս պատկերը բարտէսն է լիճերու, ծովերու, ծովերու, նեղուցներու եւ գետերու



ՊԱՏԿԵՐ 35

Այս պատկերը բարտէսն է լիճներու, դաշտերու, կղզիներու, թերակղզիներու եւ նովիտներու

Այն ատեն յատակագիծը դրէք սեղանին վրայ, հիւսիսային գիծը թող գայ հիւսիսային պատին դէմ։ Դուք ալ կանգնեցէք դիմացի կողմը։

Քիչ մը հեռու եղող կողմը հիւսիսային կողմն է։ Քեզի ամէնէն մօտը՝ հարաւալին կողմն է։ Արեւելքը աջ կողմդ է։ Արեւմուտքը՝ ձախ կողմդ։

Երբ յատակագիծը փոռւած է սեղանին վրայ, այսպէս կը սորվիք կողմերը։ Բայց չէք կրնար բոլորդ միասին տեսնել զայն։ Շատ անգամ պէտք կ'ըլլալ կախել պատին վրայ։

Աշխատեցէք կախել յատակագիծը ձեր դասարանին հիւսիսային պատին վրայ, առանց կողմերը դարձնելու։ Ուր գնաց Հիւսիսը։ Վերի կողմը Հիւսիս եղաւ, վարի կողմը՝ Հարաւ, աջ կողմը Արեւելք և ձախը՝ Արեւմուտք։

Զեր գծածը դասարանին յատակագիծն է։ Երբեմն պէտք կ'ըլլալ աւելի ընդարձակ ցամաքներու յատակագիծը շինել։ Գետերը, լիճերը, լեռները, հովիտները և քաղաքները կը դնենք իրենց տեղերը։ Այս յատակագիծը բարտէս կը կոչուի։

Բարտէսին վրայ գետերը, լեռները, լիճերը իրենց յատուկ նշանները ունին։ Հոս երկու փոքրիկ քարտէս կը դնեմ։ Հոն նալեցէք և սորվեցէք քարտէս կարդալը։

Աշխարհագրութիւն կարդացող տղաք պէտք է բարտէսին կողմերը և քարտէս կարդալը լաւ սորվին։^(*)

(*) Ծանօթ. — Երբ տղաք բաւական քարժ են հիւսիսային պատին վրայ բարտէսին կողմերը որոշելու, ուսուցիչը բարտէս պէտք է կախէ միւս պատերուն վրայ եւ ընել տայ միեւնոյն վարժութիւնները։ Ասիկա դիւրին գործ մըն է, եթէ իր ատենին ըլլայ, Փոքրիկ անհօգութիւն մը կրնայ տղուն միտքը շփոթեցնել։

Բ. ՄԱՍ

ԸՆԴՀ. ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ ԵՐԿՐՈԳՈՒՆՏԻ ՄԱՍԻՆ

Բ. ՊԱՍ

ԵՐԿԻՐԸ ԿԼՈՐ Է

Հարիւրաւոր տարիներ առաջ, մարդիկ կը խորհէին որ երկիրը տափարակ է, հիմա ալ մեզի տափակ չերեւամբ։ Միայն քանի մը խելացի մարդիկ կը կասկածէին և կը խորհէին որ երկիրը կլոր է։

Այն ատեն Հնդկաստան կոչուած երկիր մը կար։ Մարդիկ ալդ երկիրը կ'երթալին ոսկի, արծաթ, մետաքս բերելու։ Հոն երթալու համար կը ճամբորդէին դէպի Արեւելք։

Քրիստափոր Գոլոմպոս կը հաւատար երկրին կլորութեան։ Գիտէր որ գունտի մը որ կողմէն ալ ճամբորդես կը հասնիս նոյն տեղը, եթէ միշտ նոյն ուղղութեամբ քալես։ Դուք ալ դրէք ձեր մատը նարնջի մը վրայ և շարժեցէք միշտ նոյն ուղղութեամբ։ Մատերնիդ կը հասնի իր ճամբար ելած տեղը։ Քոլոմպոսի հաշուով, Հնդկաստան երթալու համար Արեւմուտքի ճամբան աւելի կարճ պիտի ըլլար։ Ուստի Սպանիոյ թագաւորին ներկայացաւ և ճամբորդութիւնը կատարելու համար խընդ-

րեց նաւ և ընկեր։

Թագաւորը խնդաց Գոլոմպոսի վրայ և մերժեց։ Բայց քիչ վերջ, իզապէլլա թագուհին խնդրանքով, թագաւորը նաւ և ընկեր տուաւ ու Գոլոմպոս 1492 օգոստոս 3ին, Սպանիալէն ճամբար ելաւ դէպի Արեւմուտք։ Ամէն մարդ կը մտածէր որ

Գոլոմպոս կ'երթալ անգամ մըն ալ չվերագառնալու պայմանով։ Բայց շաբաթներ ճամբորդելէ և շատ մը արկածներու հանդիպելէ վերջ, Գոլոմպոս Հոկտ. 24ին զտաւ ցամաքը։

Խորհեցաւ որ արդէն Հնդկաստան հասած է, ուստի այն երկրին բնակիչները անուանեց հմդիկ։ Բայց Գոլոմպոս Հընդկաստան չէր հասած։ Հասած էր Ամերիկալի եղերքները։ Անիկա չէր գիտեր որ իր և Հնդկաստանի մէջտեղ կար ցամաք մը և ուրիշ մեծ ովկիանոս մը. այդ ցամաքին ու ովկիանոսին վրաէն ճամբորդելէ վերջ միայն պիտի հասնէր Հնդկաստան։

Գոլոմպոսի ապահով վերադարձէն վերջ, շատերը քննեցին այս նոր աշխարհը։

Այս մարդոցմէ մէկն էր Մակէլլան։ Անիկա փորձեց ամբողջ աշխարհի շուրջը պտտիլ։ Ինք սպաննուեցաւ, երբ հասաւ Փիլիպեան կղզիները, բայց ընկերները առաջ գացին և ճամբորդութիւնը լրացուցին 1520ին։ Առաջին անգամն էր որ երկրիս շուրջը կը պտտէին մարդիկ։ Անկէց ի վեր շատեր ճամբորդած ու երկիրը քննած են և հիմա ամէն մարդ գիտէ որ երկիրը կլոր է։

Երկիրը կը նմանի մեծ գընտակի մը և կը կոչուի Երկրագունէ։ Մէնք գնտածեւ չենք տեսներ զայն, որովհետեւ անոր շատ քիչ մասը կրնանք տեսնել։ Ասիկա նարինջի մը վրայ կրնաք փորձել։ Կտոր մը թուղթի վրայ փոքրիկ ծակ մը շինեցէք և դրէք նաւընջին վրայ։ Մակէն երեւցած մասը ձեզի կլոր պիտի չերեւալ, մինչդեռ նարինջը իրապէս կլոր է։




ՊԱՏԿԵՐ 37. — ՄԱԿԷԼԼԱՆ



ՊԱՏԿԵՐ 36
ՔՐԻՍՏՈՓՈՐ ԳՈԼՈՄՊՈՍ

Եթէ երկրագունաէն
շատ վեր բարձրանանք և
տեսնենք անոր մեծ մասը,
այն ատեն պիտի տես-
նենք անոր կլորութիւնը.
Մենք գիտենք որ լուսինը
կլոր է, որովհետեւ շատ հե-
ռուէն կը դիտեմ զայն:



ՊԱՏ. 38.—Երկիրը կլոր է այս գունտին նման

ԻԱ. ՊԱՍ

ԵՐԿՐԱԳՈՒՆՑԸ ԿԸ ԴԱՌՆԱՅ

Արեւը Արեւելքէն կը ծագի և Արեւմուտքէն մարը կը
մտնէ: Ասիկա ամէն օր կը տեսնէք: Կրնաք կասկածիլ որ ձեր
տեսածը սխալ է:

Բայց ձեր տեսածները երբեմն սխալ կրնան ըլլալ: Զեր
աչքը կը խարէ ձեզի: Մի զարմանաք այս ըսածիս.

Շոգեկառք կամ հանրակառք նստած էք, զուրս նալեցէք
պատուհանէն: Ինչ կը տեսնէք: Փողոցին բոլոր պատերը կամ
չէնքերը կը վազեն: Բայց բոլորդ ալ գիտէք որ ատանկ բան
չկար: Շոգեկառքը կը քալէ և ձեզի կ'երեւալ որ պատերը կը
վազեն:

Արեւին ծագին ու մարը մտնելը ասոր շատ կը նմանին:
Արեւը չի քալեր երկնքի վրայէն: Մեր երկիրն է որ կը դառ-
նալ արեւին առջեւ, բայց մեզի այնպէս կ'երեւալ որ մենք
անշարժ ենք և արեւը մեր շուրջը կը դառնալ:

Բոլորդ ալ տեսած էք նարինջը: Փոքրիկ փայտի շիւղ մը
անցուցէք անոր մէկ կողմէն: Փայտին ծալը անոր միւս կող-
մէն դուրս թող ենէ:

Ալդ փայտին վրալ նարինջը դարձուցէք: Փայտը ա-
ռանցի կը կոչուի, իսկ անոր երկու ծայրերը՝ բեւեւ:
Երկիրը ալդ նարնջին նման առանցքի մը վրալ կը դառ-
նալ արեւին առջեւ:

Զկարծէք որ Երկրին մէկ կողմէն փայտ մը կամ երկաթ
մը անցուած է մինչեւ միւս կողմը: Երկիրը այնքան մեծ է որ
աշխարհի վրալ ալդքան երկար երկաթ չի գտնուիր: Իսկ եթէ
միլիոնաւոր ձառեր իրարու կա-
պենք կրկին չենք կրնար ալդ-
քան երկար փայտ մը գտնել:

Երկիրը իրական առանցք
չունի, միայն գիծ մըն է, որուն
վրալ կը դառնալ ան:

Զեր դպրոցը երկրագունտ
ունի: Նալեցէք ալդ երկրա-
գունտին: Անիկա մեծ գնտակ
մըն է: Անոր մէկ կողմէն երկաթ
մը անցուած է, մինչեւ միւս
կողմը: Գնտակին վրալ շինուած
են աշխարհի ցամաքներուն և
ջուրերուն քարտէսը:


Գնտակը կը դառնալ եր-
կաթէ թելին վրայ:

Հիմա ճրագ մը փառեցէք
ու բռնեցէք երկրագունտին առ-

ջեւ: Տեսէք, ճրագին լուսը կը լուսաւորէ երկրագունտին մէկ
կողմը: Միւս կողմը մութ է: Դարձուր երկրագունտը: Մութ
կողմը եկաւ ճրագին առջեւ և լուսաւորուեցաւ, իսկ լուսա-
ւոր կողմը անցաւ հակառակ կողմը և մնաց մութին մէջ:

Արեւը մեր երկրագունտին համար ճրագ մըն է, մեր
բոլոր լուսը անկէ կուգար: Բայց Արեւը երկրին կէսը միայն
կրնայ լուսաւորել:

Եթէ երկիրը չի դառնար ինքնիր վրալ, այն ատեն անոր
մէկ կողմը միշտ լուս, իսկ միւս կողմը մութ պիտի ըլ-
լութ է:



ՊԱՏ. 38.—Երկրագունտ

լար: Բայց երկիրը կը դառնայ, ուստի անգամ մը մէկ կողմը կը լուսաւորուի. անգամ մըն ալ միւս կողմը: Լուսաւորուած կողմը ցերեկ է, իսկ մութ կողմը գիշեր: Մէկ գիշեր և մէկ ցերեկ մէկ օր կ'ընեն: Օրը քսանեւչորս ժամ է: Ըսել է որ երկիրը քսանեւչորս ժամէն մէկ անգամ կը դառնալ ինքն իր վրայ:

ԱՅ. ՊԱՍ

ԵՐԿՐԱԳՈՒՆՑԻՆ ՎՐԱՅ ԳՈՏԻՆԵՐ

Մեր երկրին լոյսն ու տաքութիւնը արեւէն կուգան. Բայց արեւին տաքութիւնը երկրագունտին վրայ, ամէն տեղ հաւասար չէ:

Տեղեր կան ուր օդը շատ տաք է: Որովհետեւ հոն արեւին ճառագալթները ուղղակի կուգան.

Դուք ամէն օր կը տեսնէք որ կէսօրին օդը միշտ տաք է, ինչո՞ւ: Որովհետեւ կէս օրին արեւը մեր զիսուն վրայ կուգայ և ճառագալթները ուղղակի կուգան մեզի:

Նաւեցէք զպրոցի երկրագունտին: Անոր մէջտեղէն կլոր շրջանակ մը գծուած է: Այդ շրջանակը երկրին մէջտեղն է և կը կոչուի հասարակած:

Հասարակածին վրայ արեւին ճառագալթները միշտ ուղղակի կը հասնին: Ուստի հոն եւ անոր հիւսիսային և հարաւալին կողմը գտնուող շատ մը երկիրներուն վրայ օդը միշտ տաք է: Երկրին այդ մասը կը կոչուի այրեցեալ գոտի:

Այրեցեալ գոտին դէպի հիւսիս և դէպի հարաւ երկիրներ կան, ուր արեւին ճառագալթները քիչ մը շեղակի կը հասնին: Այդ երկիրներուն մէջ, նոյն իսկ կէսօրին Արեւը մեր զիսուն վրայ չի բարձրանար.

Հոն օդը ոչ սաստիկ ցուրտ է և ոչ ալ սաստիկ տաք: Այդ տեղերը կը կոչուին բարեխառն գոտի: Բա-

րեխառն գոտին երկու է: Այրեցեալ գոտիին հիւսիսալին կողմինը կը կոչուի Հիւսիսային բարեխառն գոտի, իսկ հարաւալին կողմինը՝ Հարաւային բարեխառն գոտի:

Երկրագունտին երկու բեւեռներուն քովերը արեւին ճառագալթները բոլորովին շեղակի կը զարնեն: Հոն տաք ամառ բնաւ շրլար, ծովուն վրայ միշտ սառ կը գտնուի: Այս տեղերը կը կոչուին սառուցեալ գոտի:

Սառուցեալ գոտին ալ երկուք է: Հիւսիսալին բեւեռին շուրջը կը կոչուի Հիւսիսային սառուցեալ գոտի, իսկ հարաւալին բեւեռին շուրջը կը կոչուի Հարաւային սառուցեալ գոտի:

Ուրեմն հինգ գոտիներ կան երկրագունտին վրայ: Մէկ այրեցեալ գոտի, երկու բարեխառն և երկու սառուցեալ գոտիներ:

ԱՅ. ՊԱՍ

ՄԱՐԴԻԿ ԻՆՉՊԵՍ ԿԱՊՐԻՆ ԱՅԲԵՅԵԱԼ ԳՈՏԻՆ ՎՐԱՅ

Այս գոտիներուն մէջ կ'ապրին մարդիկ: Մենք կ'ապրինք բարեխառն գոտիի վրայ Բայց Այրեցեալ և Սառուցեալ գոտիին բնակիչները մեզմէ բոլորովին տարբեր կեանք մը կ'ապրին:

Կելլրոնական Ափրիկէ ըսուած տեղ մը կայ: Հոն կ'ապրին Խափշիկները Ասոնք ալրեցեալ գոտիին տակ են և ամբողջ տարին իրենց համար ամառ է, Հոն տարւոյն մեծ մասը մէջ, հեղեղի նման անձրեւներ կուգան: Կեղրոնական սին մէջ, աշխարհի ամէնէն անձրեւոտ տեղերէն մէկն է: Ափրիկէն աշխարհի ամէնէն անձրեւոտ կայ, հոն բոյսերը շատ արագ կ'աճին:

Ափրիկէի մէջ կան խիտ անտառներ: Այդ անտառներուն մէջէն քալելու համար շատ անգամ պէտք կ'ըլլալ կտրել ծառերը և ճամբար բանալ: Այնքան խիտ են անոնք:

Շատ մը պտղատու ծառեր և բոյսեր կ'աճին հոն: Քանի ծմբու չի կայ, մարդիկ ո՛ւ է տեսն կրնան պտուղ և բանդարեղէն գտնել ուտելու համար: Ապրիլը հոն շատ դիւրին է:

Ամէն բան պատրաստ կայ, առանց աշխատանքի: Անոնց գըլիաւոր մնունդը պանանն է: Այս պտուղը միշտ կրնաս գըտնել ծառին վրա:



ՊԱՏԿԵՐ ՅԹ.—Այրեցեալ զօտիին մէջ անտառներ

Միսը խիստ առատ է, որովհետեւ այդքան բոլոս ունեցող երկրի մը մէջ, շատ մը ընտանի եւ վայրի կենդանիներ կ'ապրին և կը բազմանան:

Մարդիկ հագուստն ալ շատ դիւրութեամբ ձեռք կը բերեն հոն: Արդէն օդը տաք է և շատ հագուստի պէտք չկայ, իսկ եթէ պէտք ունենան, շատ թեթեւ հագուստ մը կը հագնին, որ շինուած է ծառերու կեղեւէն քաշուած թելերով:

Խափշիկները քանի որ ձմեռ չունին, հաստապուն բնակարանի ալ պէտք չեն ունենար: Տաքէն ու անձրեւէն պաշտամունուելու համար կը մտնեն քարայրներու մէջ, կամ կը պահուին խիտ ծառերու տակ և կամ ծառի քանի մը ճիւղեր կը տնկեն գետինը, ասոնց վերի ծայրերը կը միացնեն իրարու, վրան խոտ և ցեխ կը լեցնեն ու այսպէսով կը շինեն փոքրիկ խրճիթ մը: Կը տեսնէք որ խափշիկները շատ դիւրին կեանք մը կ'ապրին: Շատ քիչ կ'աշխատին:

ԻՊ. ԴԱՍ

ԿԵԼՆՔԸ ՍԱՌՈՒՑԵԱԼ ԳՈՏԻԻ ՎՐԱՅ


Սառուցեալ զօտիին վրայ կ'ապրին Եսքիմացիները, Փոքրիկ կազմով, չարքաշ ժողովուրդ մըն են ասոնք:
Ափրիկէի մէջ տեսաք որ օդը շատ տաք և անձրեւոտ
Ամրող տարին անոնք միան ամառ ունէին: Հոս ճիշդ հաէր,
ամրող տարին անոնք միան ամառ ունէին: Հոս ճիշդ հաէր,
կառակն է, օդը չափագանց ցուրտ է, և տարին ամրող ձմեռ
է. ճիշդ է, ունին քիչ մը տաք եղանակ, բայց այդ տաքը
շատ քիչ է և չի կընար բոլորովին հալեցնել գետինը դիզուած
ձիւնը:

Այս տեսակ տեղ մը ծառ չի կրնար աճիլ և մի զարմանաք որ Եսքիմացի տղաք ծառ չեն տեսած և ծառի մասին
նազարափար չունին: Անոնց միակ բոյսերը մացառներ են, մազուու և ցախեր: Անոնք վայրի են և պտուղ չեն տար:

Քանի որ բոյս չկայ, ուրեմն կենդանիներով չեն կընար
ապրիլ, հոն կան միան քանի մը եղջերու, աղուէս և գալլ:
Բոյս չկայ, կենդանի չկայ, ուրեմն ի՞նչ կընան ուտել Եսքիմացիք:

Ցամաքէն յոյս չկայ. ուստի անոնք ամրող տարին իրենց
ուշագրութիւնը կը դարձնեն ծովուն: Կ'որսան փոկ, կէտ
ձուկ և ուրիշ ծովախն կենդանիներ, երբեմն ալ հիւսիսային
արջը: Ինչպէս կը տեսնուի, անոնք շատ քիչ սննդեղէն ունին
արջը: Օրովհեւ ձմեռը այդ ալ գտնելու դժուարութիւն կը կըն: Որովհեւ
և ձմեռը այդ ալ գտնելու դժուարութիւն կը կըն:

տեւ ծովը կը սառի և որսորդութիւնը դժուար կը դառնայ: Եսքիմացիք այս կենդանիներու միսը կ'ուտեն: Անոնց



ՊԱՏԿԵՐ 40. — Հիւսասային արջ

զանոնք: Սատին և ձիւնին վրայ կը քալեն բալխիրներով: Անոնց կը լծեն հինգ կամ վեց շուն: Կրնամս ըսել թէ ինչու ձի չեն գործածեր:

Թէ նաւակը և թէ բալխիրները փայտէ չեն շինուած: Որովհետեւ անոնք անտառ չունին: Իրենց որսի կենդանիներու ոսկորները կը գործածեն զանոնք շինելու համար: Իսկ այդ կենդանիներու մորթովը կը ծածկեն նաւակին ներսի կողմը, որպէսզի ջուր չթափանցէ: Եսքիմացիներու համար փայտը ամէնէն սուզ իրերէն մին է, և կտոր մը փայտի համար Եսքիմացին կուտալ իր ամէնէն թանկագին մուշտակը:


Եսքիմացիք պէտք ունին ամէնէն աւելի տաքուկ պահող հագուստի: Անոնք ամառ ձմեռ կը հագնին մուշտակ: Ինչ մեծ տարբերութիւն Եսքիմացիներու և Խափշիկներու հագուստին միջև:

Ասոնց բնակարանը շատ աւելի տարօրինակ է Տուն շինելու համար ունին շատ մը քարեր: բայց քարաշէն տուներու պէտք չունին, որովհետեւ սնունդ փնտռելու համար ստիպուած են միշտ փոխել իրենց տեղը: Իրենց համար լաւագոյն տունը այն է, որ շուտ կը շինուի և շուտ կը փլի: Ու այս տեսակ տուներ շատ կան հոն: Եսքիմացիք ամառը կը

բնակին մորթէ շինուած վրաններու մէջ: Մեկնելու պարագալին շուտով կը հաւաքեն զանոնք և կը տանին իրենց հետ: Իսկ ձմեռը կը բնակին ձիւնէ հիւղակներու մէջ: Ամէն կողմ ձիւն կալ և Եսքիմացիք մէկ ժամէն արդէն կանգնած են իրենց ձիւնէ հիւղակը: Զիւնակոլտեր նախ կը դիզեն իրարու վրալ, իրրեւ պատ, մինչեւ որ բարձրանալ մարդահասակ մը, վրան ձիւնով կը ծածկեն: Իբրև դուռ, մէկ կողմէն ձիւնէ նեղ փապուղի մը կը շինեն: Այս դուռը այնքան ցած կ'ըլլայ որ Եսքիմացիք սողալով կը մտնեն մէջը: Հիւղակին մէջ ձիւնէ տեղ մը շինած են ճրագին համար, իսկ մէկ կողմը շինած են ձիւնէ նստարաններ: Անոնց վրալ մուշտակներ կը փուեն ու կը պառկին:

Անգամ մը որ ամբողջ ընտանիքով մտան հիւղակին մէջ, դուռը կը գոցեն և արդէն իրենց շունչէն հիւղակը կը տաք-նալ: Մէկ հիւղակը կը գիմանալ միան մէկ ձմեռ, եթէ յա-ղորդ տարի հոն պիտի մնան, Եսքիմացիք նոր մը կը շինեն, որովհետեւ ամառը կը հալի իրենց հիւղակը:

Խափշիկները շատ գիւրութեամբ կը ճարեն իրենց ապ-րուստը, իսկ Եսքիմացիք ընդհակառակը չափազանց կը տա-ռապին քիչ մը ուտելիք ճարելու համար: Կրնամս բաղդատել սեր կեանքը անոնցինին հետ:



ՊԱՏԿԵՐ 41. — Եսքիմացիներու միւնէ բնակարանը

ԻԵ. ԳԱՍ

ՑԱՄԱՔԻՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՐԿՐԱԳՈՒՆՑԻՆ ՎՐԱՅ

Դուք տեսաք որ երկրիս մակերեսին երեք մասը ջուր և մէկ մասը ցամաք է, եթէ ուշադրութեամբ դիտէք քարտէսը, պիտի տեսնէք որ ալդ ցամաքներուն մեծ մասը հիւսիսային բեւեռին շուրջն են: Հոս գլխաւոր երկու ցամաքներ կան, մէկը Ամերիկա և միւսը Եւր-Ասիա՝ կոչուած ցամաքը՝ Եւր-Ասիոյ հարաւային կողմը կան Աֆրիկէ և Պվկիանիա:


Եւր-Ասիան մեծ և ընդարձակ ցամաք մըն է, արեւմտեան կողմը մեծ թերակղզի մը կալ, որ կը կոչուի Եւրոպա. ցամաքին մացած մասը կը կոչուի Ասիա: Թէպէտ Եւր-Ասիան մէկ ցամաք մըն է, բայց շատեր սովորութիւն ըրած են Եւրոպան և Ասիան զատ զատ ցամաքներ նկատել: Մենք ալ պիտի հետեւինք ասոնց օրինակին: Այս կերպով կ'ունենանք հինգ ցամաք: Ասոնք են Ասիա, Եւրոպա, Աֆրիկէ, Աւստրալիա և Ամերիկաները:

ԱՍԻԱ.—Ասիան մեր ընակած ցամաքն է: Ցոյց տուէք զայն քարտէսին վրայ և բաղդատեցէք միւս ցամաքներուն հետ: Ասիկա ամէնէն մեծ ցամաքն է: Զափէն աւելի խորտ ու բորտ եզերքներ ունի: Իր եզերքները կան շատ մը մեծ ու փոքր թերակղզիներ, ծոցեր ու խորշեր:

Ի՞նչ օգուտ ունին ասոնք ցամաքին:

Գլխաւոր մեծ թերակղզիներն են Քամչաթքալի թերակղզին՝ հիւսիսային արեւելեան կողմը: Արարիոյ, Հնդկաստանի և Հնդկաշինի թերակղզիները՝ հարաւային կողմը:

Տարիներ առաջ նեղ ցամաքով մը Ասիան միացած էր Աֆրիկէի: Այդ նեղ ցամաքը կը կոչուէր Սուէզի պարանոց: Երկու մեծ ցամաքներ իրարու միացնող նեղ ցամաքները պարանոց կը կոչուին: Այն ժամանակ մարդիկ նաւով Հնդկաստան երթալու համար կը ճամբորդէին ամբողջ Աֆրիկէի արեւելեան եզերքէն, որքան երկար ճամբորդութիւն է ասիկա: Վերջէն այդ պարանոցը փորելով կտրեցին, ջուրի ճամբար մը բացին, որ կոչուեցաւ Սուէզի ցրանց: Հիմա նաւերը



ՊԱՏԿԵՐ 42.—Աշխարհի հինգ մասերը

Աշխարհի ջուրերուն ու ցամաքներուն քարտէսը տեսաք որ գծուած է կլոր գունդի մընդին թուղթի վրայ գունդին մէկ կողմը միայն կ'երեւայ: Դունդին երկու կողմի մը վրայ: Բայց թուղթի վրայ գունդին մէկ կողմը գծուած է սեպեն, եւ երկու քարտէսը թուղթի վրայ կրնալ գծելու համար գունդը մէշտեղէն կիսուած կը սեպեն, եւ երկու քարտէսը թուղթի վրայ կը գծեն անոնց քարտէսը: Վերի պատկերը երկրակէսերը բով բովի զնելով թուղթի վրայ կը գծեն անոնց քարտէսը: Անոնցմէ իւրաքանչիւրը կիսազուտ կը կոչուի:

Հնդկաստան կ'երթան այս կարճ ճամբարով: Ասիոյ հիւսիսային Հնդկաստան կ'երթան այս կարճ ճամբարով: Ասիոյ հիւսիսային կողմը Սառուցեալ գոտիին մէջ է: Ըսէ թէ միւս մասերը որ գոտիներուն մէջ են:

ԵՒՐՈՊԱ.—Եւրոպա կը գտնուի Ասիոյ արեւմտեան կողմը և ինչպէս տեսաք, մէկ կողմէն միացած է անոր, միւս երեք կողմը ջուրով շրջապատուած է և եղած է մեծ թերակղզի մը: Ասիոյ նախ Եւրոպայի եզերքները շատ անկանոն կղզի մը: Ասիոյ նախ Եւրոպայի եզերքները Քարտէսին վրայ ցոյց են: Հոս ալ կան շատ մը թերակղզիներ: Քարտէսին վրայ ցոյց տուր Եւրոպային երկարող քանի մը թերակղզիներ:

Եւրոպայի ցամաքը ամէնէն կարեւոր ցամաքն է: Որովհետեւ ամէնէն խելացի և գիտուն մարդիկը հոն կը է: Որովհետեւ ամէնէն խելացի և գիտուն մարդիկը հոն կը է: Շատ մը մեծ դպրոցներ կան և Եւրոպայի մէջ, կարբնակին: Շատ մը մեծ դպրոցներ կան և Եւրոպայի մէջ, կարգակին:

Բաղդատեցէ՛ք Ասիան Եւրոպայի հետ և ըսէ՛ք թէ նր մէկը աւելի մեծ է։ Ըսէք թէ Եւրոպան նոր պատիներուն տակ է։

Ս.ՓՐԻՒԿԵ - Այս ցամաքը կը գտնուի Եւրոպայի հարաւային կողմը և անկէ բաժնուած է նեղ ջուրով մը, որ կը կոչուի Ճիւրալբարի Անդուց: Հիւսխային մասը աւելի լայն է, դէպի Հարաւ հետզհետէ կը նեղնալ և կ'առնէ եռանկիւնի ձեւ մը: Բաղդատեցէք իր եզերքները Ասիոյ ու Եւրոպայի եզերքներուն հետ: Ո՞րը աւելի կանոնաւոր է: Ըսէք թէ Ափրիկէն որ գոտիներուն տակ է:

ՈՎԿԻԱՆԻԱ: - Այս ցամաքը կը գտնուի Ասիոյ հարաւալին կողմը: Ասիկա մեծ ցամաք մը չէ, ալ բով քովի շատ մը կղզիներ են, անոնց ա հէնէն մնջն է Աւստրալիան: Այս ցամաքը ամբողջովին կը գտնուի հասարակածին հարաւալին կողմը: Գտիր Աւստրալիան քարտէսին վրայ և ըսէ թէ նր մասը աւելի տաք պէտք է որ ըլլալ, հիւսիսալին թէ հարաւալին մասը և թէ ինչու:

ԱՄԵՐԻԿԱՆԵՐԸ.—Այս ցանքին հիւսիսալին մասը շատ լայն է և կը մօտենալ Ասիոյ։ Դէպի Հարաւ կը նեղնալ, վեր ջը կրկին կ'սկսի լայննալ, ապա նեղնալով կ'առնէ եռանկիւնի ձեւ մը։ Վերի լայն մասը կը կոչուի Հիւսիսալին Ամերիկա, վարի մասը՝ Հարաւալին Ամերիկա։ Երկու Ամերիկաները իրարու միացնող այդ նեղ ցանքը կը կոչուի Բանամալի պարանոց։ Սուէզի պարանոցին նման, մարդիկ այս ցամաքն ալ կտրեցին և վերածեցին ջրանցքի, որպէսզի կարելի ըլլալ դիւրութեամբ անցնի ցամաքին միւս կողմբ։

Քարտէսին վրայ կրնան ցոլց տալ թէ Բանամալի բացումէն առաջ, Ամերիկայի մէկ կողմէն միւս կողմը մարդիկ ինչպէս պիտի կրնային նաւարկել.

Բաղդատեցէք այս երկու Ամերիկաները իրարու հետ-
Զեր սորված որ ցամաքին աւելի կը նմանին ասոնք։ Ո՞ր Ա-
մերիկան աւելի կա՞ ոնաւոր եզերքներ ունի։ Ո՞րը ունի ա-
ւելի մեծ թերակղզիներ, ծոցեր ու խորշեր։ Ո՞ր գօտիներու
տակ կը գտնուին Ամերիկաները։

ပုဂ္ဂ. ၂၁၆

ԱՎԿԻԱՆՈՍԻ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

Գետերու և լիճերու ջուրերէն զատ երկրագունդին վրայ գտնուած միւս բոլոր ջուրերը իրարու միացած են։ Բայց տեղ տեղ բարձրացող հինգ ցամաքները ալդ ջուրերուն զանազան ձեւեր տուած են։ Իրենց ալդ ձեւերուն համար մարդիկ զատ զատ անուններ տուած են ալդ ջուրերուն։


Ա.Տ.ԱՆՏԵԱՆ ՈՎԿԻԱՆՈՒ. — Ամերիկասերում և Եւրոպա-
յի ու Աֆրիկէի միջեւ տարածուող ջուրը կը կոչուի Արևա-
եան ովկիանու: Ամերիկան գտնուելէ ետք, այս ովկիանոսը մեծ
կարեւորութիւն ունեցաւ: Այդ ովկիանոսին վրաւէն շատեր
կը ճամբորդեն ու կ'երթան Ամերիկա: Ամերիկայէն մեզի կու
զան հագուստեղէն և շատ մը սննդեղէններ: Ատլանտեան ով-
կիանոսը ծովալին մեծ ճամբալ մըն է: Ցոլց տուրթէ այս ով-
կիանոսը ո՞ր գօտիներուն տակ կը գտնուի: Ո՞ր մասերը ա-
ւելի տաք և ո՞ր մասերը աւելի պաղ պէտք է որ ըլլան:

ԽԱՂԱՂԱԿԱՆ ՈՎԿԻԾՆՈՒ. — Ասիոյ արծւսիաս զուրբ և
Ամերիկաներու արեւմտեան կողմը ընդարձակ ջուր մը կայ, որ
կը կոչուի Խաղաղական ովկիանոս : Ովկիանոսներու ամէնէն
մեծն է ասիկա Ասիոյ արեւելեան կողմէն Ամերիկա և Եւրո-
պա երթալու համար ալս ովկիանոսէն պիտի անցնին ճամ-
բորդները :

Հսկէ թէ Խաղաղական ովկիանոսի շուրջը որ ցառագույն կան, ո՞ր գոտիներուն մէջ կը գտնուի ալդ ովկիանոսը:
ՀնդկԱՅ ՈՎԿԻԱՆՈՒ-։-Այս ովկիանոսը կը գտնուի Ափ-
բէկէի արեւելեան կողմը։ Հնդկաստան երթալու համար մար-

Դեկ կ'անցնին այս ովկրառութեաւ, կան նաև ուրիշ երկու ովկիանուներ, ասոնցմէ մէկը հիւսիսային բեւեռին շուրջն է և կը կոչուի Արջային ովկիանոս. Այս ովկիանոսը խաղաղական ովկիանունին հետ միացած է Պէհրինկալի նեղուցով. Պէհրինկալի նեղուցը ո՞ր ցամաք-ները իրարմէ կը բաժնէ. Արջային ովկիանոսը Ատլանտեանի հետ աւելի լայն ճամբայով մը միացած է. այդ պատճառով

ալ երբեմն բլուրներու չափ սառի կտորներ ալս ցուրտ ովկիանոսէն կ'անցնին Ատլանտեան ովկիանոսը և հոն նաւերու զարնուելով կ'ընկղմնն զանոնք։ Ասոնք կո կոչուին առանալեռ։



ՊԱՏԿԵՐ 43
Ովկիանոսին մէջ սառնալեռ մը

Չալին ովկիանոսը սառուցեալ գօտիներուն մէջ են և միշտ սառով ծածկուած են։

Ովկիանոսները հինգ հատ են. 1. Ատլանտեան, 2. Խաղաղական, 3. Հնդկաց, 4. Արջալին և 5. Հակարջալին ովկիանոսներ։

Թէ. ՊԱՄ

ԻՆՉԵ՞Ր ԿԱՆ ՈՎԿԻԱՆՈՍՆԵՐՈՒ ՄԷՋ


Թերեւս պիտի փափաքիք գիտնալ թէ՛ ի՞նչ կայ այս ընդարձակ ջուրերուն յատակը, կամ որքան խորունկ են անոնք։

Տեսաք թէ լեռները որքան բարձր են։ Ովկիանոսներու մէջ տեղեր կան, որ լեռներէն աւելի խորունկ են։ Անշուշտ ովկիանոսներու խորունկութիւնը ամէն տեղ նոյնը չէ։ Ցամաքի նման ովկիանոսներու յատակն ալ կան բարձր ցած տեղեր։ Խաղաղական ովկիանոսին մէջ տեղ մը կայ, որ շատ խորունկ է, եթէ աշախարհի ամենէն բարձր լեռը իր տեղէն կրնալինք հանել ու հոս իջեցնել, ալդ լեռան գագաթը պիտի մնար ջուրին տակը։

Միւս ովկիանոսը կը շրջապատէ չար աւ աւալին բերին բարձր աւ ավագ կը կոչուի չար ին ովկիանոս։

ալս ովկիանոսը և Ար-

Ծովին յատակը, ցամաքի նման կան կարծր ժալուեր որոնք ծածկուած են ցեխով։ Ո՞ւսկից եկած է ալդ ցեխը։ Պիտի զարմանաք անշուշտ, երբ լսեմ թէ կենդանիները շինած են այդ ցեխը։ Տեսած էք ուլականջ կամ խղունջ։ Այս կենդանիները իրենց վրայ ունին կարծր, քարէ շինուած վերարկու մը։ Երբ թշնամի մը մօտենալ իրենց, անմիջապէս կը քաշուին ալդ վերարկուին մէջ և ալսպէսով ինքովինքնին կը պաշտպանեն թշնամիէն։ Այդ քարէ վերարկուն կը կոչուի պատեան։ Ծովերուն մէջ, մակերեսին մօտերը կ'ապրին փոքրիկ ասեղի զլխի մեծութեամբ կենդանիներ, որոնք պատեաներ ունին։ Երբ կենդանին կը մեռնի պատեանը կ'իջնէ ջուրին յատակը, և հոն ցեխ կը շինէ։ Դպրոցին մէջ ձեր գործածած կաւիճը շատ հին ժամանակ ապրած այս կենդանիներու պատեանէն շինուած է։




ՊԱՏԿԵՐ 44.—Ովկիանոսին յատակը ապրող կենդանի մը, որ աչք չունի

կ'ապրին, բայց աչք չունին, որովհետև արև չկալ իսկ մէկ քանի կենդանիներ ալ իրենց մարմինէն լոյս մը կը հանեն։ Այս լոյսը կենդանիներ ալ իրենց մարմինէն լոյս մը գարնան գի։ կը կոչուի ֆունդուային լոյս։ Այս տեսակ լոյս մը գարնան գի։ շերները ձեր պարտէզներուն մէջ կը տեսնէք փոսուռալին գրալ։

Ըսինք որ ծովուն յատակը, ցամաքին նման բարձր ու ցած տեղեր կան։ Այսինքն լեռներ ու ձորեր։ Երբեմն այդ լեռները այնքան բարձր են որ անոնց գագաթները ծովուն մէջէն վեր բարձրանան։ Այս տեսակ ցամաքները մենք կղզի անուակը բարձրանան։ Կղզիները լեռնաշղթայի մը բարձր կատարներն են։ նեցինք։ Հրաբուխէ շինուած կղզիներ ալ կան։

Հրաբուխէ շինչ լսել է հրաբուխ։
Գիտէք ի՞նչ լսել է հրաբուխ։



ՊԱՏԿԵՐ 45. — Հրաբուխ մը

Երկրին կեղեւին տակը այնքան տաք է որ հոն ամէն բան
կը հալի, երբեմն զանազան պատճառներով, այդ կեղեւը կը
պատոփի և հալած նիւթերը դուրս կը թափին ու իրարու վրայ
կը դիզուին, կը բարձրանան և լեռ կամ կղզի կ'ըլլան։ Ալդ
հալած նիւթը կը կոչուի լաւա։ Եթէ հրաբուխը ծովուն մէջ
է, կղզի կը շինուի, իսկ եթէ ցամաքի վրայ՝ լեռ կ'ըլլալ։ Շատ
մը լեռներ կան, որոնք հրաբուխէ շինուած են։ Մեր երկրին
մէջ Արարատը հրաբուխէ շինուած լեռ մըն է։

Վ Ե Բ Զ



7293

0003403

2013



